


**W H O**

U U U U F B C

# СОЧИВЬ, ВІДСОЧИВЬ, ЧІЧЧІСИВЬ ІІІ. ФІЛІСИВЬ


## ԻՆՍԵՐՈՐԴ ՏԱՐԻ



GB-PDF-0001430

Ե ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՑ ՅԱԿՈՎ.ԲԵԱՆՑ

1874



Ա Մ Ս Ս Գ Ի Բ

1874-7

ԽՈՎԵՐՈՐԴ ՏԱՐԻ  
Թիկ 1.

ՅՈՒՆԱԿԱՐ 31  
1874

ԱԶԴԱՅԻՆ, ԲՈՆՈՍԻՐՈԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏՈԿԱՆ

## Ն Ա Ր Տ Ա Ր Ի

**Ն**ԱՐԱՄՈՒՏ տարւոյն հետ ամեն ոք պարութ կըզգաց սակաւ ինչ կանգ առնուլ և յետադարձ ակնարկ մի ձր գել անցկեցն վերաց և նորա մէջ կատ որուած նշանաւոր իրողութիւններն դիտել, բննել և բաղդատել, ներկայ ին եւ ապագային համար օգտակար հետեւութիւններ հանել. Այս յետադարձ ակնարկը, այս քննութիւնը կարեւոր և օգտակար է ինչպէս թագակիր և գահակալ իշխաններու համար, նյուպէս անշուր խրճիթի մէջ գրգլեակներով իւր մերկութիւնը ծածկող աղքատին համար. ինչպէս հօրմը, նյուպէս մօր մը համար. մէկ խօսքով ինչպէս գուաղանին յեցած եւ

գերեզմանին դուռն հասած ծերունայն, նյուպէս բայցավառ ոգւալ ապագային յոցերալ մնանազ երիտասարդի համար, վասն զի ժամանակը, որ յիստուծոյ մարդկանց տրուած գերադայն պարգև մի է, մասնաւորի մը ըլպատկանիր, այլ առ հասարակ ամեն մարդոյ: Ժամանակը կենաց պահպանութեան համար տրուած է եւ արդէն կենաց բռն էռեթիւնը եւ մարդկանց ճշմարիտ բարութիւնը գործելուն մէջ է, որ ժամանակով և ժամանակի մէջ կը կատարուի. և ով է կեանքը ըլսիրող, քաղցր է կեանքը ամենուն համար. թէ գահոյից վերաց բազմող վեհապետին եւ թէ անցարկ աղքատին

համար, թէ աղստին և թէ շինակառ նին համար, թէ ավելոջ և թէ ծառացին համար, մէկ խօսքով թէ արինոջ և թէ աղախնոյն համար. հետեւաբար ինչպէս ասացինք, ամեն ոք, ամեն հասակի և վիճակի տէր մարդիկ առ վայր մի կանգ առնելով կամ խորին հսուաչանօք ժամանակի գործած ախուր աւերանաց վերայ ցուրտ եւ տիրագին նայուածք մի կը ձգեն, կամ զուարթ և ժամանակ գիմօք ժամանակի կերաած հրաշալիքներն դիտելով կը սրանքնան և կը հիանան. ուստի եւ կը փառաւորեն ժամանակի Արարից, որ տուած է ժամանակը մարդկանց իբրեւ անաչառ և անկողմնակալ դատաւոր նոցա գործունէութիւնը քաջալերի լու և վարձատրելու. հեղդութիւնը, ծուլութիւնը և թմրութիւնը նը շուակիլու և պատժելու. զայս ակներեւ կը տեսնեմք, երբ անցելոցն փոշին կը մաղիմք. երբ անցեալ դարերը ՚ի վրայութիւն կը կոչեմք և երբ աղդաց անցեալ կենաց պատմութիւնը կը թմրդ թատեմք. վասն զի հօն պիտի տեսնեմք, որ ժամանակը ուր թմրութիւն եւ հեղդութիւն կը ավիեն, քոնդած, աւերած, կործանած եւ ընթած է շատ աթոռներ, տէրութիւններ և աղդեր. սորա հակառակ այն տեղերը, ուր աշխատութիւնը իբրեւ կենաց միակ սընունդ ընդունուած է, այն տեղերը ժամանակը շինած, կանգնած և վերածնած է շատ աթոռներ, տէրութիւններ և աղդեր. սորա հակառակ այն տեղերը, ուր աշխատութիւնը իբրեւ կենաց միակ սընունդ ընդունուած է, այն տեղերը ժամանակը շինած, կանգնած և վերածնած է շատ աթոռներ, ամերունդներ. Երբ անցեալ դարերու տարեգրութիւններն բանամք մէր աչքին առ չեւ, պիտի տեսնեմք որ ժամանակն իբրեւ անաչառ դատաւոր իւր մէկ ձեռքով մահ, ապականութիւն եւ աւերում սփռած է հօն, արկէ աշխատութիւնը վտարակոն եւ զած է. խոկ միւս ձեռքով կեանք, չենութիւն եւ վերածնունդ այն տեղ

ուրկէ հեղդութիւնը իբրեւ ցեց կենաց հաղածուած է: Երբ անցած աղդերն իրենց գերեզմանէն կոչեմք, պիտի վըկայեն, թէ ժամանակը իբրեւ ծնադ յառաջադիմութեածք միշտ և անլոնդհաստ կը դիմէ գէսպ ՚ի արշալցու, գէպ ՚ի նորոգութիւն և կեանք. իրեն համընթաց եղող աղդերն իւր սրբնթաց կառքին մէջ առնելով կը տանի գէպ ՚ի լցու և կեանք. խոկ իրեն հետ ընթացողներն կը թողու խաւարի մէջ, կը մատնէ թշուառութեան ձեռքը, կը ծերացնէ աղքատութեամբ և ապա գերեզման կ՚իջեցնէ: Այս ամենը ակն յայտնի ճշմարտութիւններ են. վասն զի ուր են հնութեան ամենէն պանծալի աղդ գերն. ուր են նախկին դարերու աշխարհասասան և աշխարհակալ տէրութիւններն. ուր է Հռովմէական ընդարձակ պետութիւնը, ուր են Ասորեստաննեաց, Կարկեդոնացւոց եւ այլ աղդաց թագաւորութիւններն . . . սորքա ամենքը անաշխատութեան արդիւնք եղող բազմատեսակ ներքին եւ արտաքին եղջմամբ անկան ժամանակի հարուածոց տակ, մանրեցան, փոշեացան և անցայտ ցրուեցան իրենց բեկորներն. սոքա ամենքը իրենց զեղծ կեանքով, բարբով և սովորութեամբ ժամանակի աւերիչ ձեռաց հանդիպեան, պոշեացան և այն զի զեղծման պատմական անկան ժամանակի հարուածոց տակ, մանրեցան, փոշեացան և անցայտ ցրուեցան իրենց բեկորներն. սոքա ամենքը իրենց զեղծ կեանքով, բարբով և սովորութեամբ ժամանակի աւերիչ ձեռաց հանդիպեան հետեւանք են, զի կայ կեանք և ոչ կենաց տեւականութիւն և յաջորդութիւն առանց աշխատութեան. վասն զի բնութեան Արարից իբրեւ կենաց առաջնորդներ մատնէնդ աշխատութիւնը և ժամանակը:

Այս խորհրդածութեանց հետ բը նականաբար հարցում մի կը գայ մըսուքերնիւ. թէ արդեօք մէր Ազգին ժամանակին հետ յառաջ կը բալէ. ար-

գեօք գէսպ ՚ի լցու և նորոգութիւն կը  
դիմէ . թէ անարթնութեամբ ժամա-  
նակին յետ մնալով խաւարի և մթու-  
թեան մէջ կը խարխափի : Թէ և դա-  
րերը կանցնին , տարիներն կը սահին ,  
օրերը արագ արագ կը վաղեն և ժա-  
մերն ու վայրիեաններն միշտ կը փո-  
փոխին , միշտ կը նորոգին . արդեօք մեր  
ազգային կեանքն եւս այս անընդհատ  
փոփոխութեան և նորոգութեան հա-  
զարդ է , թէ խապառ անմասն՝ կը մնայ  
միշտ նոյնութեան մէջ . Այս է մեր  
վնասուած խակ կէտք եւ ամենակարե-  
ւոր հարցը նոր տարւոյ տաթիւ եւ  
պէտք է ամեն ազգային անհատի ուշ-  
քըն և մոտադրութիւնը գրաւէ :

Եթէ սոյն հարցման պատասխանը  
ուրիշներէն սպասեմք, լաւ գիտեմք,  
որ ոմանք ազգային ներկայ կեանքէն  
բոլորովին զգուած և ապագայէն ամե-  
նեւին անցոյս պիտի պատասխանեն,  
թէ զ կայ մեր Ազգի համար փափա-  
խութիւն և նորոգութիւն. վասն զի ա-  
մեն տեղ տեսնուածներն ոչ այլ ինչ  
են, այլ տիսուր պատկերներ, յետա-  
դիմական երեւցիներ և հակազգային  
դարձուածքներ. իսկ ոմանք ընդհա-  
կառակին Ազգին յառաջադրիմական փոք-  
րիկ խըստումներէն յափշտակուած,  
յուսալիք ապագայի մը երազներով  
ցուած պիտի պատասխանեն, թէ՝ մեր  
ազգի կեանքը վայրիեաններու փափո-  
խութեան, օրերու և տարիներու ան-  
ընդհատ նորոգութեան պէս միշտ կը  
նորոգի. կը զսրգանայ և կը բարգա-  
ւածի. վասն զի այսպիսեաց համար ա-  
մենափոքրիկ շարժում մի հսկայաբաց  
յառաջադրիմներիւն է . . . . գ. ի.  
սկզբնաւորութիւնը լեզուի ընդուրձակ  
մշտիութիւն . ուսմանց նոխագիտել-  
եաց աւանդումը եթէ ոչ ակադէմեա-  
կան, անշուշտ համալսարանական բարձ-  
րագոյն դասեր և սահմանազբական լոկ

անուն ունենալը . ստհմանադրական  
ազգաց հաւասարիլ է : Եթէ այս եր-  
կու տեսակի պատուախաններն զատ զատ  
քննեմք , երկուան եւս մասամբ իրա-  
ւացի պիտի գտնեմք : Իրաւունք ու-  
նին նոքա , որք Աղգի ներկոց կեանքը  
անգոհացուցիչ կը զատեն . վասն զի ե-  
թէ ազգային ներկայ և անցեալ կեան-  
քերն համեմատեմք իրաբու հետ , ա-  
ւելի կորուստ պիտի գտնեմք , քան  
թէ գիւտ . աղքատութիւն քան թէ  
ճսիւթիւն . նուազութիւն ազգայ-  
նութեան ամենակերպ տարերաց քան  
թէ առաւելութիւն և բարգաւաճանք .  
իրաւունք ունին . վասն զի չունիմք այ-  
սօր ոչ նախկին հարստութիւնն , ճո-  
խութիւնն և զօրութիւնը , չունիմք ոչ  
Հայկազնոց իշխանութիւն , ոչ Արշա-  
կունեանց թագաւորութիւն , ոչ Բագ-  
րատունի և Ռուբինեանց հարստու-  
թիւնքն : Աւրեմն մեր արդի կեանքը  
հետյն համեմատութեամբ նորութիւն  
և առաւելութիւնն մի չունենալէն զատ  
մեծ կորուստ ունի : Թողումք այս նիւ-  
թական կորուստներն , նիւթական աղ-  
քատութիւնը և ակարութիւնը . բա-  
րսցական մեծ կորուստներ , բարցա-  
կոն մեծ աղքատութեան և ակարու-  
թեան մէջ ընկած եմք : Ուր են չոր-  
րօրդ և հինգերօրդ դարսւ հայերն ,  
ուր նոցաքրիստոնէական սիրով վո-  
ռուած ոգին , որով հացրենեաց և հաց-  
րենաւանդ օրինաց պաշտպանութեան  
համար մահ քան զիեանս ընտրեն .  
ուր են այն ժամանակի հայ կանայք և  
և տիենայք , որք գիւցապնութիք և ա-  
ռաքինութեն հարսներ էին , որոց միակ  
միիթարութիւնն էր Ս . Գրաց ընթեր-  
ցուածներն և Սաղմասաց մրմուններն .  
ուր է նախկին ընտանեկան անարատ  
կեանքը , որոց ծածկութիւն տակ և ա-  
մուսնական առագատանին մէջ կը թա-  
գաւորին որբութիւն և ոչախահու-

թիւն . ուր են աւետարանական այն ըստիր մշակներն , որք աղէտներէ եւ տադնապներէ տռանց յաւսահատելու՝ մի կողմէն կ'արտասուէին հայրենեաց թշուառութեան և ժողովրդեան ան հնարին աղէտից վերայ , միւս կողմէն արտասունքնին սրբելով ժողովրդեան բարյական ու ժը զօրացնել կը ջանայ ին . քրոտամքը և արտասուօք կը ցանեն մուսւոր զարդացման սերմերն . ուր են այն ըստիր և անձնադիր հովիւներն և հայրապեաներն , որք հայր են հայրենեաց մէջ . իսկ պաշտպան հայք բենեաց՝ օտարաց առջեւ , որք քաջ համանալով աղդային միութեան խոր հուրդը և զօրութիւնը , աղտչանօք և արտասուօք կը յարդարէին ժողովուրդը ՚ի սէր և ՚ի միութիւն . վերջապէս ուր է այն ուսումնափրութիւնը , որով Հայաստանի քաջաշելիքը կարութանկ եւ տրամախոհ զաւակունքը անիմայ ծալ ու ցումաք կորելով կերթային ու մանիք յԱթէնս , ամանիք ՚ի Հռովմ , այլք յԱշէքսանդրիս , շատերն ՚ի Քիւզանգինն և ուրիշներն յԵղեսիա . ուր նու քա մրաջան մեղուաց նման հայրենեաց շնութեան , յառաջադիմութեան և լուսաւորութեան համար բարյաւ կամ մեզը և մամ կը պատրաստէին . Զը կամ այսօր անոնցմէ ոչ մին և ոչ միւսը . այլ փախանակ նախկին թագաւորութեան և հարատութեանց առընդութիւնն եւ նիւթական ու բարյական աղքատութիւն . փախանակ նախկին քաջութեան , վատութիւն . փախանակ քրութանէ ական ճշմարիտ սիրոյն և ան կեղծ կրօնափրութեան , կրօնական ան տարբերաւթիւն և կամ կրօնամղութիւն , փախանակ նախկին առաքինի և գիւցապնուհի հայ կանանց և տիկնանց , տնապ սրիւշտ , լիտի և նորանիրութենէ գերեալ հայ կանացք և տիկնանցք . փոխանակ աւետարանական ընտիր մշա-

կաց , անիրաւ մամնային , ագտէութեան , մարդահաճութեան և փառասիրութեան միակ զինաւորներ , փիխանակ անձնադիր հովուաց և հայրապէտաց , անձնասէր և օտարամոլ հովիւներ եւ հայրապեաներ . մէկ խօսքավ փոխանակ նախկին ուսումնափրութենէ , ժողովրդեան ընդհանուր տպիտութի . ուրիմն գարձեալ կ'ասեմք , իրաւունք ունին նոքա , որք աղդին կեանքը եւ միջակը կ'ողքան . վասն զի տակաւին կը քնանամք , տակաւին անցյա երակ ներու մէջ կ'ասպինք :

Այլ սակայն չեմք կարող ասել , թէ նորա և ս չունին իրաւունք , որք Ազգին վիճակը գոհացուցիչ յառաջադիմութի . և մէջ տեսնելով՝ ուրախաւութեն փողեր կը հնչեցնեն . իրաւունք ունին , վասն զի շը կան այսօր անցելոյն աղէտալի իրողութիւններն . չը կան ամբովզ Հայ աղդը եւ Հայրատանեաց Եկեղեցին տագնասող կրօնական տարապարտ վեճերն . թէեւ ցարդ այս վեճերուն արգասիքն եղող յունական ատելութիւնն իւր նոր նենդութեաններն կը շարունակէ . մերիմ հայը իւր իրաւունքներէն կապաւել ջանալով , մերիմ խժգաբար Հայուն գագաղը բռնաբարելով , մերիմ անտիք քրիստոնէական ոգւով ընդհանուր քրիստոնէութեան միակարձանն իւր նոր կը լուլ ԽՍ. միայն հայուն կարծելով տոնակոխ առնելով և կոտրաւով և մերիմ Հոյ-Եկեղեցականին կը ընտիկէն Եկեղեցական զգեսաններն քաշել պատառաւելով . Զը կան այսօր այլ եւս մեզ համար այն արիւնաների գարերն , յորս կամ կայսերը Յաւնաց , կամ խայֆիայք Հագաւորուց բիւրոււոր հայեր կը գերելին և նոցա անմեղ և անպարտ արիւնը գեստիքէն կը համեցնէին . չը կան այլ եւս Պարսկական Յունական , Հագաւորական և կովիսաւընակ բարբարս աղքաց հայրարտութեան կամ

ներն հարստահարութիւնքն , վրդով մունքներն , զիկան այս ամենը . այլ այս ամեն արհաւրանաց , այս ամեն աղետից աեղ ազատութիւն կը վայելեմք . փոխանակ այն արիւնայօծ գարերուն , ազատութեան , լուսաւորութեան , մէկ խօսքով յառաջադէմ և լուսաւորեալ ազգաց փառքը կազմող ժթդ գարուն մեջ կ'ապրինք . փոխանակ այն բարբարոս եւ արիւնկզակ բռնաւորներուն , բարեխնամ կայսեր մը հովանաւորութիւնը կը վայելեմք և փոխանակ կրօնական բռնաւորաւութեանց , ամենայն ազատութեամբ մեր կրօնական պաշտամներն ու պարտաւորութիւնքը կը կատարեմք : Իրու է որ այս ամենը ուրախական և միտքարական են , կը խառապինիմք զայս , ասկայն այլ է ուրախանալ այլ և յափշտակութը . փողեր հնչեցնելու չափ , կաքաւելու և ծափահորելու չափ ուրախական չեն . ինչպէս վերն նշանակուած տիրուր պատկերներն յուսահատեցնելու չափ ուրիշներ չեն :

Որ և իցել բան մի ճշգիւ գնուհատելու համար պէտք է իւր տեսակին եղաղներու հետ համեմատելով գնահատել . ապա թէ ոչ նորա յարդը կամ չոփէն աւելի նուազեցուցած կը լինիմք և կամ առատիկ բարձրացուցած . այսպէս եւս եմք մեր Ազգի արդի վիճակին առանց ժամանակն և այլ պարագաներն ինկատի առնելու անցեալ կենաց հետ համեմատենք , բռն չափը չենք կարող գտնել . այլ շատերուն համար իսպառ անգոհացուցիչ և ուսանց համար եւս չափէն աւելի գոհացուցիչ . Մեք այս խօսքով ըսել չեմք ուզեր , թէ Ազգին վիճակի չունի արտասուաց արժանի կողմեր և կամ չունի ուրախական կշտեր . այլ ընդհակառակ կը մեր համազումն այն է , որ ով ոք կամ ազդի վերակենդանութեան ձեւ

որնառու լինիլ , ազգին վերքերը տեսած ժամանակ փոխանակ անցյա կոծելու , պէտք է մի կողմէն քննէ , զննէ և շաշափէ և միւս կողմէն ջանայ լուալ , դարմանել և ամեն կերպով ապաքինելու հոգ տանել , իսկ Ազգի արթնութիւնը կամ սմափումն աեսած ժամանակ առանց յափշտակուելու պէտք է ուրախանաց . վասն զի եթէ այդ ըսթափիումը , սցդ յառաջադիմական փոքրիկ խրստումը եթէ մեր անցեալ կենաց հետ , կամ եթէ զմեզ շրջապատկան պատկան այդ այլ կենաց հետ համեմատենք . խիստ փաքը և աննշան պիտի գտնեմք :

Յուսահատութիւնը թերահաւատութիւնն է . վասն զի յուսահատիլ Աստուծոյ նախախնամութիւնը ուրանալ կրնշանակէ . իսկ յառաջադիմական փոքրիկ ցցցի մը ծափահարութիւնը թեթեւամտութիւնն է և պարզապէս կուրութիւն , երկուսն եւս , այն է թէ յուսահատութիւնը և թէ թեթեւամտական փաղհարութիւնը կամ ծափահարութիւնը հաւասարապէս յառաջադիմութեան վեաասկար են . վասն զի ուր յուսահատութիւնը կը ափիէ , զի կայ այն տեղ գործունէութիւն , զի կայ աշխատութիւն , հետեւաբար եւ ոչ կենաց նորոգութիւն . ուր աննշան խրստում մի յափշտակութեամբ կը ծափահարուի և փաղհարութեամբ կը հոչակար , կը նշանակէ թէ զի այս . այն տեղ յառաջադիմութեան ճշմարիտ , զի կայ խորապնին աեսութիւն յառաջադիմակութիւնը իւր իսկ արժանեօք տեսնելու համար : Աւատի անկեղծ յառաջադիմականին , ճշմարիտ ազգասկիլին պարտաւորութիւնն է Ազգին թերաւթիւններն աեսած ժամանակ անցուահասա խոր զննել , նոցահետեւանկներն հեռաաեսել և ըստ այնմ գարման մատացանել . իսկ յուսաջադիմական փոքրիկ քայլը տեսած

ժամանակ պարտաւոր է առաւելքա-  
ջակերել. անձամբ օրինակ գառնալ.  
ոչ թէ շղոքորմել և շափողանց գո-  
վեստներով և ջատագովութիւններով  
պատրի:

Իսկ մեք թողով ոմանց յուսահատ  
կոծը, ողբը և լալիւնը և ոմանց շափա-  
զանց ուրախութիւնը կը խոստովանիմք.  
որ Ազգը անցեցն մէջ, 73ին մեծ հա-  
րուածներ և խոր վերքեր ընդունեց.  
թէ պէտե այս խոստովանութիւնը ծանր  
է զգայուն սրտերու համար, բայց ըս-  
տցդ է և իրական, վասն զի վորցու-  
թիւնը իւր հակասահմանադրական  
ընթաց բով մի կողմէն, երեափախանու-  
թիւնը իւր պատակտեալ դիրքով միւս  
կողմէն Աղբին վերսաց շատ ծանրացան.  
ընդհանուրին շահը և օգուար մասնա-  
ւորաց հաճցից զոհուեցաւ, աղքի յա-  
ռաջադիմութեան խնդիրը անձնական  
կրից առջեւ խոնարհեցաւ. պատրի-  
արքի հրաժարման խնդրոյն մէջ, որ օ-  
տարանպատ նպատակներով յուղուե-  
ցաւ, աղքային դաստիարակութեան և  
վերսչնութեան վերաբերեալ խնդիր-  
ները խորասուվեցան. յիմարաբար մաս-  
նաւորաց խորդաւանութեամբ և նեն-  
գութեամբ հայր հայուն դէմ զինե-  
ցաւ. գործաւորը իւր գործը, բեռնա-  
կիրը իւր բեռը և խանութպանը իւր  
խանութը թող տալով ոմանց աղքա-  
նենքներու ետեւէն գնացին և նոցա-  
աղքակործան նպատակին ծառացեցին  
մեքենայաբար, աղքային իշխանութիւ-  
նը անարգեցաւ մի քանի պաշտօնա-  
մղներու ծեռամբ. մէկը խիզճ շրաւ-  
առաջնորդական պաշտօն մի ձեռք բե-  
րելու համար Մշեցին իւր համարիւն  
Սամաթիացի ելքոր դէմ զինել, մի  
քանիներն իրենց կուսակցութեան, ոչ  
Ազգին, գործը յառաջ տանելու հա-  
մար չը պատկառեցան և ոչ ստկացին  
Ե՛ղեղեցւ մէջ, Ա. Պատարազին առ-

ջեւ ուամիկ ժողովուրդը գործիք շնե-  
լով Աւետարանի պաշտօնեայն հալա-  
ծել:

Պէտք է խոստավանիլ, որ Ազգին  
այս դժբաղդ վայրկեաններուն, այս ար-  
խուր ճգնաժամին մէջ աղքային օրագ-  
րութիւնը եթէ ուղէր կարող էր ըստ  
իւր կոչման, ըստ իւր նույիրական պար-  
տաւորութեան, եթէ ոչ բոլորովին,  
գոնէ մասամբ այս աղքատից առաջքն  
առնուլ. բայց նա ընդհակառակն անձ  
նասիրութեան ստրկանալով կողմնու-  
պահ ոգւով առաւել կիրքերը բորբո-  
քեց, յուղեց, պառակիտեց. մէկ խօս-  
քով նա ինքն իւր բարձր կոշումն ուռ-  
քի տակ առնելով պարագլուխ եղաւ  
աղքը նենդ ողներուն:

Չեմք կարծեր, որ 73ին Ազգային  
կենաց վերսաց բացած վերքերն շուտով  
գոցուին վասն զի կեդրոնին մէջ ան-  
պատիժ գործուած չարիքներն գաւա-  
ռաց մէջ եւս իրենց հետեւանքներն  
սիստի ունենան, որոյ առաջն օրինակը  
Զմիւռին տուաւ, վասն զի աղքային  
Պատրիարքարանի Յուլիս 31ին պատա-  
հած գէպքը Օգոստոս 6ին Զմիւռնի-  
ց մէջ կը կրկնուի. դաս մի խոռվա-  
րաներ առաջնորդարան կը խուժեն.  
խորհրդարանը կը կրպէն. եթէ Զմիւռ-  
նից մէջ այսչափ, որ ամենէն լուսա-  
ւորեալ քաղաքն համարուած է, հա-  
պա ինչեր տեղի չը պիտի ունենան  
վազու ուրիշ գաւառաց մէջ:

Ի՞նչ պէտք է առնել այսչափ աղեւ-  
տից համար. լալ և կոծել անցյս. այս  
լալ և կոծել, բայց ոչ անցյս. հետա-  
զոտել թէ ինչ է սոցա պատճառը, և  
կարելի եղածին շափ դարման տանիլ,  
զննել և քննել թէ ինչ էր պատճառ  
Ազգ. վարչութեան տարտամ և հակա-  
սահմանադրական վիճակին. հետալո-  
ւել թէ, երեսփոխանութիւնը պաւ-  
ուակտուլ և շարժող հաղմելն ուստի

ընչեցին . թէ ինչո՞ւ համար մեր աղա-  
գին մէջ շատ կենսական խնդիրներ կը  
յուզուին , բայց միշտ կիսակատար կը  
մնան . ինչո՞ւ համար մասնաւոր շահա-  
գէտ անձնիք շատ անդամ կը յաջողին  
Աղջին մէջ խռովութեան որոմներ յա-  
նել և մեծամեծ խոջնդսաներ յարու-  
ցանել . մէկ խօսքով հետազոտելթէ  
ինչ է Հայ - Օրագրութեան անկերպա-  
րան վիճակին պատճառը . այս ամե-  
նուն նուրբ հետազոտութիւնը ամեն  
Հայու պարտաւորութիւննէ : Մէք ինչ  
պէս ուրիշ առթիւ տասծ եմք , դար-  
ձեալ կ'ասեմք , թէ տգիտութիւնն է  
միակ պատճառ . զի “Ամենայն չորիք  
յանուսումնութենէ են ” : Ի վաղուց  
անտի տգիտութիւնն եղած է մեր ա-  
մենամեծ թշնամին . վասն զի նովաւ  
մեր նախկին փառքն ու մեծութիւնը  
կորսնցուցինք . եւ պիտի կորսնցնեմք  
նոյն խակ ազգութիւննիս եթէ չը ջա-  
նամք նորա դէմ պատերազմող լուսոց  
եւ յառաջադիմութեան զինուորներ  
հասցնել . Բազմագարեան փորձերն  
կըստուգեն , որ ազգ մը հրավ , հայա-  
ծանօք չը կործանիր , եւ չը ննջուիր .  
սակայն տգիտութեամբ շատ ազգեր  
անցելցն փոշիներուն տակ ակցայտած  
են :

Ուրեմն պէտք է քաջւթեամբ պա-  
տերազմիլ տգիտութեան դէմ ներկայ  
մաստալ սերունդը գասափարակելով ,  
որոց համար հարկաւոր է խաճ և ջանք .  
ուստի Սիօն պարագ կըդդաց տարեմու-  
տին առթիւ մազմել բնութեան Ա-  
րարչէն ամեն Հայ - անհասի կամք և  
ջանք ՚ի շնուրութիւն և ՚ի վերակենդա-  
նութիւն Հայ - ազգութեան :

Ս. Աթոռուց ԸՆԴՀԱՆՈՒԹԻ յԱՐԱՊՈՅ 1874  
ԱՌԱՋԻՆ ԲԱՅՈՒՄՆ

Ա. Աթոռուց ընդհանուր ժողովոց  
1874ի նիստերուն առաջին բացման  
առթիւ , որ ամսոյս 10դ օրն եղաւ , Ամե .  
Ա . Պատրիարքին հետեւեալ առենա-  
բանութիւնը ըրաւ :

“Ա յոօր՝ ներկայ 1874 տարւոյ  
Միաբանութեան ընդհանուր ժողովոց  
առաջին բացման առթիւ իմ սրոտիս  
ուրախութիւնը կը յայտնեմ բոլոր Մի-  
աբան եղագաց , և լի եմ յուսով , որ  
այս տարի Միաբանութեան ընդհա-  
նուր ժողովը աւելի սիրով պիտի տես-  
նայ նախարդ տարուան հաշուեկցիուը  
և Տնօրէն ժողովոց տեղեկագիրը և ա-  
նոնց վերայ օգտակար և արդիւնաւոր  
սնօրէնութիւններ պիտի ընէ :

“Թէպէտ նախարդ Տնօրէն ժողովը  
իւրներկայ տեղեկագրով 1872-73տար-  
ւոյն մէջ պատահած զանազան գործոց  
վերայ տեղեկութիւն կը տայ , ինչպէս  
ժամանակ ժամանակ տուած է , սակայն  
ես ևս հարկ կը համարիմ նոյն թուայն  
մեր վարչական թէ ներքին և թէ ար-  
տաքին գործոց վերայ համառօտակի  
տեսութիւն մը ընել :

“Նախ՝ անցեալ տարւոյ Ա. Աթո-  
ռուց Մայր Աթոռոյ հետ ունեցած  
յարաբերութեանց մէջ դժուարութիւն  
մը չէ պատահած . թէ և Մայր Աթո-  
ռոյ Գահակալին կողմէն Միաբանու-  
թեանս իրաւունքներն ըստ օրինի չը  
յարգուեցան , որոց Ա. Աթոռուց վար-  
չութիւնը երբեք տեղի տուած չէ ,  
ոյլ միշտ զգուշութեամբ վարուած է .  
որպէս զի ՚ի վիսա Ազգային միութեան  
եւ յառաջադիմութեան վէճեր չը  
բարձրանան , եւ հետզհետէ եղածն  
եւս կը յուսամ որ Ա. Աթոռուց  
ներկայ վարչութիւնը խոհական կեր-  
պով կարգադրելու կը յաջողի , եթէ

գրական անկրեւոյթ թշնամեաց ձեռքեր չը միջամտեն : Մեր պարագն է ամեն պարագայի մէջ առանց Մայր Աթոռոց իրաւանց վեսանիու ջննալ , որ ամեն գործ խոսդաղ բանակցաւթեամբ լրանայ (1) :

“Երկրորդ Ազգ . Կ. գրամական վարչութեան հետ ունեցած յարաքերութիւննիս կանոնաւոր ուղղութեան մէջ է . Ս. Աթոռաց կողմէն եղած իրն զիրներն արդաւթիւ որչափ որ կարողացած է Բ. Դրան մասուցեր է . թէ և ոմանք յանդէս Միաբանութեան իրաւանց վեսանիու փորձեր ըրած են , բայց ապարդիւն մնացած են եղոն փորձերն , ուստի աւելորդ կը համուրիմ յիշատակելն անդամ :

“Երրորդ՝ օստար ազգաց հետ ունեցած յարաքերութիւննիս լուր վլճակի մէջ չէ . արդէն Զեզ ծանօթ է մեր եւ Լատինաց մէջ ծագած ինդիրը . մինչդեռ մենք այն ինդրով կ'զբաղենք , յանկարած Յոյնք իրենց սրտին մէջ ի վորուց ունեցած տիրապետական տենչանօք ուվեցին մեր արդար իրուունքը բռնաբարել , արդիւնիով մեր դարսուոր սովորութիւնը , և ուրանուը մեր հետ ունեցած ընկերութիւննին : Նոց այս փափաքանաց Տեղաց Միւթասարրը օգնեց , մենք Միւթասարրը փի հետ գժաւելու երրելը ա-

(1) Քաջարյա եմք որ Ս. Աթոռաց հակառակորդ ներն , որ գաղտնի նպաստակաւ մը կը չանան Ազգը պատրիկ . թէ Երաւանցեմայ Միաբանութեան և Մայր Աթոռաց մէջ գաղնի գմանութիւն մը կը մնանի , և այդ գժաւելեան առիթ տուողն որպես թէ Ս. Աթոռան է . կարդալով Ամեն . Ս. Պատրիարքի առնաբանութեան վերի առողջն . կը հասնացան որ Երուապեմայ Միաբանութեան սկզբունքն է խաղաղութեւն յօդուաւ ընդհանուր Ազգին . կը համընդուն որ Միաբանութիւնը դիմէ եւել այն խոր այն փարթենին , յօր իւր արգար իրաւունքը ընտանի ձեռքերէ կը բռնաբարուի . երբ կը դդայ որ իւր ձայնը բարձրացնելուն Ազգ . միւթիւնը կը վկասուի :

աիթ չը տուինք . այդ պամիսյն Յունաց կողմէն եղած հրապարն էր պատճառ , որ մեր իրաւանց գէմ զինեցաւ : Այս ամենուն համար տեղեկագիրը արդէն ընդարձակ տեղեկութիւններ կը ստունակէ (1) :

“Գալուլ Ս. Աթոռաց ելե մոից , ինչպէս հաշուեկշուը ցցց պիտի տայ , մուաքը ելից չը համապատասխաներ . Ս. Աթոռաց մոից գլխաւոր արդիւր ներն են կալուածներն և Ռւխտաւորը , բայց Ռւխտաւորներէն եղած արդիւնքը ինչպէս յայսնի է հետզհետէ նրաւագելու վերայ է , և գուրաը գտնուած կալուածները երրելը արդիւնաբեր վիճակ մը ցունին . որովհետեւ խոցնդուաներն պակաս չեն , թէ և մենք ամեն ջանք կ'ընենք : Այսպէս կարծուած է որ Ս. Աթոռը օրինաւոր հարստութիւննին և ամեննեւին կալուածոց արդեանց կարօտութիւն և պէտք չունի . մինչդեռ Ս. Աթոռը իւր Միաբանութեան պարէնը ճշտիւ ճարելու եկամուտ չունի . ուստի իմ սրբազնն պարտօն է խոսապիմնիլ որ այսքան եղածն ալ միւթանութեանս անձնագլհութեան և բաւականասիրութեան արգասին է , և ոչ թէ արդեանց առաւելութիւնը :

“Ս. Աթոռաց Փառանդաւորաց վարժարանի ևս առջեւարիններէն լուր վլճակի մէջ է , և յօյս մեծ ունիմ , որ օքանն զօր առաւել եւս կատարեալ վիճակի մը պիտի հասնի :

“Արդ՝ այս ամենը այսօր Ընդհանուր ժողովից 1874 ի առաջին բացման առթիւ յայսնելէ զինի , կը յուսում որ Ընդհանուր ժողովի խորին ուշադրութեան պիտի համարական առաջարկութիւն առաջարկութիւն է խաղաղութեւն յօդուաւ ընդհանուր Ազգին . կը համընդուն որ Միաբանութիւնը դիմէ եւել այն խոր այն փարթենին , յօր իւր արգար իրաւունքը ընտանի ձեռքերէ կը բռնաբարուի . երբ կը դդայ որ իւր ձայնը բարձրացնելուն Ազգ . միւթիւնը կը հաղորդէ մը առաջարկութիւնը :

(1) Թէ Ս. Աթոռաց մունական և թէ այլ կարեւոր իւնդրոց մասին ընդպատճէ տեղեկութիւններ բացէւով Տնօրին ժողովը տեղեկագրէն ուրիշ պատճէ առթիւ մեր սիրէ ընթերցուած կը հաղորդէ մը առաջարկութիւնը :

տուկ տնելեալով Ա. Աթոռոցս պայծաւ  
ուութիւնը և Ազգին յառաջադիմու-  
թիւնը :

“ Նա և յատկապէս կը խնդրեմ՝  
Ընդհանուր ժողովն, որ մեր անցեալ  
թերութեանց ընայելով, որք ՚ի հար-  
է անփորձութեան արդիւնք են, իւր  
աջակցութեամբ ինչպէս յառաջ նցն-  
պէս այսուհետեւ ՚ի մի սիրտ և ՚ի մի  
հոգի կը գործէ յօդուտ ընդհանուր  
Ազգին ու :

Ս. Աթոռոյն երրուսադէմի  
ՊԱՏՐԻԱՐՔ  
ԵՍԱՅԻ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Խնջ Գիտի Լիւէր Ընկերականութեան  
Վ. Ա. Համբարձ. Եթէ Քրիստոնէութիւնը ԶԵ.  
ԲԵՒԷՐ ԲՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ Վ. ԵՐԱՅ

Ղատ կարի պիտի ջանամք յաւ բա-  
ցայայտել մէկ բնչ վիճակ պիտի ու-  
նենայինք մէնք այսօր, եթէ քրիստո-  
նէութիւնը չերեւէր աշխարհի վերայ,  
որով պիտի ուստանիմք ըստ արժանուոյն  
յարգել մեր առ այն աստուածային  
կրօնն ունեցած պարտաւորութիւնը :

Օգոստոս կայսրն մեզօք և անօ-  
քէնութեամբ հասաւ կայսերական  
իշխանութեան, եւ կառավարեց զի-  
մակաւ առաքինութեան. նա ըրու-  
նակալի մը յաջորդած լինելով՝ կամե-  
ցաւ. զինքն անկէ տարբերելու համար  
հանդիսատ թողուլ իւր հպատակնե-  
րըն. եթէ չը կարող լինել մեծանձն ոք;  
կը փափարէր գէթ լինել երջանիկ իւ-  
խան։ Ուն հանդսութիւն շնորհեց  
նա իւր հպատակաց. ժողովրդեան  
մէջ տիրած վերջին աստիճանի ասրա-  
կանութիւնն սկսաւ նուազիլ. այս  
հանդարտութիւններուն իւխանի կաչուեցաւ.

Օգոստոս գիտոցաւ լաւ ՚ի կիրարկանել  
ժամանակին. սա այն անձն է, որ բար-  
դին պատրաստածներն քաղցէց և հա-  
ւարեց. սա միշտ բարեբազրութեան  
հետամաւեցաւ, բայց չկարաց միշտ  
իւրացնել դայն :

Տիբերիս, յայտ յանդիմոն ասա-  
տիկ անարգեց մարդիկներն. ՚Նորա ա-  
զատ համարած զգացումն այն եղաւ,  
որոյ մէջ ինքն խակ պարտաւորեցաւ  
թարշիլ. բայց այս գոգցես ուրախու-  
թեան աղաղակ մ' էր, զօր չկարաց  
նա թաքուցանել. մէկ և յողովսւրդն  
ու ծերակոյոը իւր սրտին բնական ե-  
ղող վատթարութեան մէջ ընկղմած  
էր :

Հըր այն արքայական ժողովուրդն  
խոնարհելով կլօսին առջեւ, սկսաւ  
մէծարել զայն, իմացուեցաւ. որ իւր  
նորու տուած պատիւն զգուշութեամբ  
և շափով էր. Հոռովմ սիրեց զեւէրոն,  
բայց սորա մահուանէն երկար ժամա-  
նակ յետոյ իւր ուրախականն գոգցես  
ահ և սարսափ կ'ազդէր այն յուսոյ  
և ուրախութեան երկրին վերսոյ. ՚Նամ  
այստեղ կանգ պէտք է առնուլ, հր-  
ռովմէական բարաց նկարագիրն զի-  
տելու համար. ՚Նյո բարուց հիմն  
ոչ Տիբոս, ոչ Շնատնիս և ոչ Վար-  
կա - Եւրելիս կարացին փոփոխէլ.  
աս միմիայն Շնառուծոյ գործ էր. -

Հոռովմէական ժողովզի բարուց  
ապականութիւնն այլ եւս վերջին աս-  
տիճանի հասած էր, այնպէս որ կա-  
րելի չէ մարդոյ մը անկից աւելի վատ-  
թարանալ եթէ արգէն սրտի ներքին  
պակասութիւն մը չունենոյ. ՚Նոր-  
կանեալն Շնէնք երեք ըննովկացաւ.  
գերութեան շղթաներուն մէջ ան-  
գամ նորա խորհած ու որսնածն էր  
միմիայն զուարծութիւն. ՚Նապէս կը  
կարծէր նա, որ իւր յաղթականներն  
զինքն կաղապտած չին բնաւ. վասն

զի նոքա իրեն թողած էին Ավետիք  
տաճարն, այսինքն գրականութիւնն ու  
գեղարուեստները :

Հոռվիմ առաքինութիւն համա-  
րած էր բնութեան դէմ Եղած ցած  
և անարդ գործքերն : Պրիւթոս Վ.  
Խողլսովեց իւր օրդիքն, և Պրիւթոս  
Ռ. ՚ի մահ մատնեց իւր հայրն : Կան  
ժամանակի պարագայից ստիլումէն  
յառաջ եկած առաքինութիւններ,  
որք ընդհանուր առաքինութեանց  
հետ գիւրաւ կը շփոթին : բայց պէտք  
է գիտնալ որ այսպիսիք տեղական սո-  
վորութեանց արդիւնքներ են : Ուշ-  
պէտ ազատն Հոռվիմ յառաջադցն սա-  
կաւագետ էր և ժումկուլ, այլ ասկայն  
ասոր առիթ Եղած էր իւր խեղջու-  
թիւնն ու աղբատութիւնը . քաջո-  
սիրա էր նա, վասն զի իւր օրէնքնե-  
րըն կը ստիգէին զէնք առնուլ այլոց  
դէմ, մանաւանդ թէ ինքն յառաջ  
եկած էր հուղիսհար և պատերազ-  
մասէր անձերէ : Ասկայն նա այնու-  
հետեւ հոգարա, անիրաւ, ագահ և  
շուստարաց եղաւ . նա իւր բաղ-  
դէն զսո ուրիշ գեղեցկութիւն չու-  
նեցաւ, իւր բարուց ընթացքն ա-  
տելի էր ամենուն :

Տասն հրամանատապները սոքի  
տակ առին զնա : Մարիս ըստ հա-  
ճայից՝ ավառուականաց, իսկ Սիլլան հա-  
սարակ ժողովունեան արիւններն կը  
հասեցնեն, և ՚ի լուռմ անսրտանաց  
սոյն վերջներ հրապարակաւ կը լինը  
տասնապետուին : Կատիլինայի գոււա-  
ճաններն յանձնաւու կը լինին իւ-  
րեանց հարազտ հայրերն սովոննելու  
և խոզմը կը համարին իրենց տապա-  
ւմը Հոռվիմայ մեծափառութիւնը զօր  
Յուգութման կը ցանկար գնով առ-  
նել : Վաս կը գան եռապետներն հե-  
տերնին ունենալով իրենց հարատա-  
հորութեան ոգին : Օրոսառ հրա-

ման կը տայ հօր և որդւոյ՝ զիրար ըս-  
տանանել, և նոքա գողցես անյասուազ  
հրամանը կը կատարեն : Օւերակցան  
արհամարհելի կը լինի նոյն իսկ Տիրե-  
րիսին սպատճառաւ : Աերոն՝ իրեւ  
Ըստուած տաճարներ կ'ունենայ :  
Ըւանց՝ առաջնակարգ համարուած  
աղնուականաց ընտանիքներէն յառաջ  
եկած քսուներու վերս խօսելու, ա-  
ռանց զիրար ամբաստանող և ստատ-  
կոզ նենքաղեանները մատնանիշ առ-  
նելու, տաւանց՝ Աերոնի վիտութեանց  
մանակցող բարյայիսօս վիվիստիանե-  
րըն ՚ի տես բերելու, օրինակի հա-  
մար, Աննական՝ որ կը ջանայ մայրաս-  
պան՝ Աերոնը ջատագովել և Պիւռոս,  
որ առ երեսս կը դովիշ զայն, այլ ՚ի  
ծածուկ կորպայ նորա սոյն գործոզու-  
թեան ձեռնամուխ լինեն, վերջապէս  
առանց որոննելու Կալվարի, Վիթէլ-  
լիոսի, Տօմիթիէնի և Կոմօտի իշխա-  
նութեանց ներքեւ սոյն վատութեանց  
արձանագրերն, որք հարիւրաւոր ան-  
գամ վերընթերցուած և զարմանաց ա-  
ռիթ տուած են, նկարագիր մի միայն  
բաւական է մեզ՝ Հոռվիմէական բա-  
րուց աղպականութե ասաբճանի յայտ  
յանդիման ցուցանելու : Պլոտիկն՝  
Աւերտոսի պաշտօնատարն, իւր դուս-  
տրը կայուր անդրանիկ որդւոյն հետ  
ամուսնացնելով, հարիւր ազատ Հը-  
ռավմացեցներ ներքինացոց, յորց ո-  
մանք ընտանեաց տէր և հայր էին .  
“ Որպէս զի, կ'ասէ պատմագիրն,  
իւր գոււստրն բազմութիւ ներքիններ  
ունենայ իւր եռեւէէն ինչպէս վայել  
է արեւելքան թագուհւոց մը ո : ”  
Վհա սյս տատիճան վատթարու-  
թեան վերս պէտք է յաւ ելու միան-  
գամոյն և յոյժ եղծեալ բարյակա-  
նութիւն : Վիծարոց Կատոնը՝ իւր  
ներկայութեամբ Փղըրայ ջատաւծոյն  
կըտի հանդեսներն կը պատուէր : Այ-

իւր Մարփա ամուսինն յըլ տե մնելալ  
 (Օրթանսիոսին թողուց զայն . բայց  
 սոկու ժամանակին յետոց երք (Օր-  
 թանսիոս վախճանելալ Մարփա ժա-  
 ռանդ եղաւ անոր բարը հարստու-  
 թեանց, վերստին Կատոն ամուսնացու-  
 նորա հետ ՚ի միաս (Օրթանսիոսի որ-  
 դուցն : Կիկերոն արձակեց իւր թա-  
 րանթիա տիկինն , որպէս զի իր սու-  
 նու հւցն Շիւպլիային հետ ամուսնա-  
 նայ : Անեւեկայ մեջ կը ներիջացնէ , որ  
 կային այնպիսի կանայք , որը իւրեանց  
 տարիքն փոխանակ հիւպատոսաց թը-  
 լով հմշուելու . իրեանց արանց թուո-  
 վին կը հաշուեին <sup>(1)</sup> : Տիբերիոս հաւ-  
 րեց Scellarii և Spintrice . Աերոն ազա-  
 տագրեալ Պիւթագորասին հետ հրա-  
 պրապարակաւ . խայտառակութիւն  
 գործեց , և Հիլիոկապլին իւր հար-  
 սանեաց հանդեսներն Հիլիորէլ սով-  
 չքեղացց (2) :

Այս քանիցոյ յիշուած Աերոնն էր  
 գարձեալ , որ հաստատեց Ելիպսարդաց  
 (Juvénale) հանդեսներն (3) : Ասպետ-  
 ներն , ծերակոյտի անդամներն և առա-  
 ջին դասու կանայք պարտաւորուած  
 էին ելանել թատրոնի ատեանն և լըկ-  
 ափ երգեր երգելով՝ այսնակատակ  
 գուանաներու նման խաղեր յօրինել :  
 Ի պատիւ թիմելլէնի տրուած իմնո-  
 յից համար յատկապէս չէնքեր հիմ-  
 նաւած էին Ագրիպաս Ծակի ափանց  
 վրայ , ուր Հասովմէական երեւելիք  
 դէմ առ գէմ կը նատեին՝ բոլորովին  
 մերկացեալ վիտի կանանց հետ : Իսկ

(1) Հռամայեցաց մեջ առվարութիւն կար տա-  
 րին անգամ մի Հիւպատոս փոխել . այս խօսքով  
 հեղինակին կը ուղիւ հանգանել . որ կանայք առն  
 տարի իրեանց այրերն կը փակէն :

(2) Հիլիորէլ Յշն գերի մ' եր :

(3) Այս հանդեսներն կը կատարուեին վե ազր-  
 վար ամոցն մէջ , իրեւ բարեկենդանի դիմակուո-  
 րաց հանդէսներ , որոց միայն երիստառարդներն կը  
 մասնակցէն :

դիշեր առեն յասուկ լուսաւորու-  
 թիւններ կընէին , որպէս զի շուայտու-  
 կան գործքերն ու անառակութիւննե-  
 րը յայտնի տեսնուին :

Մահն եւս սոյն հինօրեայ զգօսա-  
 նաց մի գլխաւոր թատրն կը կազմէր :  
 Այհը , որ մի կողմէն իւր սոսկումնեւ-  
 րով տիրութիւն կ'առ թէր ոմանց ,  
 կը ներկայանար անդ սոյն կենական  
 զուարձութեանց առաւելը թիւն մը  
 տալու համար : Խնձոյից աւելի պայ-  
 ծառութիւն տալու համար , բերել  
 կը տային սոււսերաձիգ բմիջներ և ա-  
 նառակ կիններ փողահարներով շրջա-  
 պատուած . այս պղծալից թատերէն  
 զինի կ'երթային հանդիսատես լինել  
 կատաղի գազանի մը մարդկացին ա-  
 րիւն խմելուն , և անկէց վերջն ալ կը  
 ներկանային մի ուրիշ թատեր , ուր  
 հանդիսականաց զուարձութեանց հա-  
 մար կատարուած խաղն էր՝ հագեվար  
 մարդկանց կենաց վերջն վայրկենին  
 լրտօն սարսաւելի շարժումներն ու որը-  
 տաշարժ թաւալումներն : Ի՞նչպիսի  
 ժողովուրդ , որ մարդկացին ծնունդն  
 ու մօհն անգամ նախատանց կեն-  
 թարիկ և բնութեան երկու մեծամեծ  
 խորհուրդներն թէատրոնի ատեանն  
 կը հանէ , որպէս զի միանդամեն նա-  
 խատէ Աստուծոյ ամեն գործերն :

Երկրագործ գերիններն հանապաղ  
 շղմայ կը կրէին սարերնին , և իրենց  
 ապրուստի համար արուած ձաշելիքն  
 էին՝ սակաւ ինչ հաց , ջուր և աղ :  
 Խակ գիշեր ժամանակ կ'արգելուեին  
 ստորերկրեայ մառանի մը մէջ , որ մի  
 միայն կամարին վերայ եղած փոքրիկ  
 ծակէ մը ող կ'առնէր : Հուովմէական  
 թատերաց համար յատկապէս պահ-  
 պանուած Վիրիկեցի առիւծուց միա-  
 սելին կամ սպանանելը յատուկ օրէն-  
 քով մը արգելուած էր : Եթէ գեղա-  
 ցի մը իւր կեանքն ադտուելու համար

յանդգներ մաքառել սոյն կենդանեաց միսցն դէմ, խստիւ պատմց կ'ենթար կուէր : Ա Երջապէս վայրենութիւնն այն աստիճանի հասած էր, որ եթէ մէկը ճամբառ վրայ յալազէ մըլպատառ ռուելով կամ եղջերուի մը եղջերներով վը վերաւորուելով՝ մեռներ, իսկոյն զանազան հիւանդներ վրան համանելով անոր արիւնով կը լոււացուէին և ան յագօրէն կը խմէին անկէ : Կալիգուռ ըսն կը մասղթէր, որ Հռովմէական ժողովուրդն մի և եթ գլուխ ունենար, որպէս զի կարենար մէկ հարուածով վամենքն ի մահ մատնել : Սոյն այս կայսրն կրկիաի խաղուց համար պահուածն առիւնդներն մարդց մասով կը կերակրէր : Երբն սկսած էր մինչեւ անգամ կենդանի մարդկանց մարմիններն կերցը նէլ շգփատացիք մը որ իւր գիշակերութեամբ ու որիրամորութեամբն խիստ անուանի եղած էր : Տիրոս՝ իւր Ա պահիսնոս հօր տօնախամբութիւնն փառաւորելու համար, երեք հազար հըրեանէր գաղաններու լսիել տուաւ : Երբ Տիրերիսուը կը յորդորէին որ գէթ ալ մահուան վճիռ տայ իւր բարեկամներէն միսցն, զօր բանտերու մէջ գրեթէ բոլորովին մաշեցուցած էր : “Հա տակաւին հաշտուած չեմ նորա հետո, պատասխանեց սոյն բըռնական, այնպիսի խօսքով մի : որ իսկապէս կը յայտնէ Հռովմէական ու գին — :

Դրեթէ հասարակ բան մի եղած էր նոցա մէջ սպանաննել մի անդամէն հինգ, վեց, տասը և մինչեւ քսան հասար հոգի ամեն կարգէ, ամեն ազգէ և ամեն հասակէ, որը բաւական էր էր թէ կասկածաւոր լինէին կառավարութեան առջեւ : իսկ այս զոհուածներու ազդականներն իրենց տունները տերեւազարդ ճիւղերով զարուարելով, կաոց ձեռքելն կը համբաւ-

րէին և այսպէս սոյն հանդիսից ներկայ կը լինէին : Ա ժանի իննամեաց դուսար ընդ որ չէր կամէր կատարել այս առ վորութիւնը, կը հարցանէր թէ՝ արդեօք զինքն սկսի հարուածէն երբ բանտ տանին : Խախ լկեցաւ գահի ձէն և ապա նորա ձեռքով սպանուեցաւ : Ա հա այսքան էր Հռովմայեց ւոց իրենց կրօնից տուած մեծարանին : Կլոսի իշխանութեան Ժամանակ (Տակիսոս կը ներկայացնէ զայս իբրեւ մի գեղեցիկ թատր) Վուսէն լճակի առ փանց վերայ 19 հազար հոգի մենամարտութով զիրար սպանեցին Հռովմէական ժողովրդեան զուարծութեան ու զրօսանացը համար . կուռելէն յառաջ մարտիկներն ողջունեցին զիրարն ասելով “Լայնոր, մահուան մերձ մարդիկ զբեղ կ'ողջունեն ո : Խօսք մը, արդարեւ այնչափ մեղի, որըափ ազդու :

(Ը արուակիվէլ)

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒԱՄԱԲԱՆ  
ՆՈՒԹԻՒԽՆ

Բարեմասնութիւններէ և գեղեցիկ յատկութիւններէ զուրկ անձնիք ընդհանրապէս իրենց մէջ շարանախանձ ոգի մը կը սնուցանեն, ուստի երբ կը տեսնեն իրենցմէ աւելի արդիւնաւոր և օգտակար անդամներ մարդկութեն, կը սկսին անարդ միջոցներով հալածել և կամ յուսահատեցնելու աշխատիլ և նոցա բարի անունը կամ համբաւը ազգարելու ջանալ : Ա յս օրինակ վատասիրտ անձնիք ՚ի սկզբանէ անտի մեր Ա զգին մէջ անսպակաս եղած են և կարելի է ասել, որ մէր՝ ուրիշ ազդաց նկատմամբ յետ մնալուն ամենամեծ ոգատմառներուն մին եւս այս է :

Ապլսէս Խորենացին, այս անդուռ  
գական անձը, որ մեր Ազգին անունը  
անմահացուցած է աշխարհի առջեւ,  
չարասիրտ և օտարամոլ անձանց կողման  
է ոչ միայն ի կենդանութեան շարուա  
նակ տառապած է, այլ յետ մահուան  
իւր ոսկորտիքը գերեզմանէն հանուե-  
լով նոցաձեռամբ ջուրը թափուած են  
Դաղար Փարավեցին, որ Եջմիածնի նիւ-  
թական շնութեամբ լրացնելն զինի,  
կը ակսի բարոյական բարեկարգութիւնը  
զրադիլ, վանքի տգէտ միաբանից չար  
նախանձը կը շարժէ իւր վերսոյ, որը  
կը սկսին պախարակել Դաղարու ոչ  
միայն գիտութիւնը, այլ և հաւատոյ  
վարդապետութիւնը և ի վերջո կը  
յաջազին արտաքսել վանքէն յափշտա-  
կելով իւր քով ունեցած Յունարէն և  
այլ գրքերն :

Այսպիսի օտարամոլ և նենդամիտ  
անձինք այսօր եւս մեր մէջ անզակաս  
են, որք իրենց համար բան ու գործ ըստն  
են Ազգի լուսաւորութիւն և յառաջա-  
դիմութեան նուիրեալ անձինքն հալա-  
ծել իրենց գրչի ջաղաքի հարուածնե-  
րով և նոցա գիտութիւնը և հաւատը  
կասկածելի յուցնել յառ հասարա-  
կութեան. թէ և մէք աներկիմստ եմք,  
որ հասարակութիւն ողամիտ մասը նոցա  
վերսոյ կը ծիծաղին Այս կարգի անձանց-  
մէ տարածուած էր, այն սուտ համ-  
բաւը, զըր Ազգ ։ լրագրերէն իմացանք  
թէ Ս. Աթոռոյս Միաբան Սրբ .  
Մելքիսէդեկ վարդապետը Գերմանիա  
գնացած է Աստուածաբանութիւն ու-  
սանելու համար : Թէպէտ և մէք  
այդ հնացեալ և փոտած գլուխներուն  
սկէս ոչ Գերմանիոյ անունէն և ոչ նո-  
րա Աստուածաբանութիւնէն կը խօրսա-  
չիմք, այլ սակայն կը փութամք տաել,  
որ այդ համբաւը սուած է և չարամը  
տարար հասրուած :

Այս խորամանկ ստութեան հեղի-

նակներն եթէ ամաչելու երես և զգալու  
սիրտ ունին, կարգալով պատուական  
Մատի 1480 և 1481 թիւ թերթերուն  
մէջ Պուբրեշն և Ֆոտրշանէն դրկուած  
նամակներն, որոց մէջ ըստուած է ինչու  
համար գնացեր է և նկարագրուած է  
թէ՝ Նարա ացցելութիւնը Բնէց բարոյա-  
կան օգուտներ ունեցած է և սլամի  
ունենայ Մուտո ։ Վաղարիոյ ժողովը-  
գեան համար, անշուշո պիտի ամա-  
չեն իրենց յերիւրած ստութեան վե-  
րաց :

Թողով այս ամենը մի կողմ, կ'ա-  
ւեանք այդ անձանց (աւելի ճիշդ է  
ասել կը գումենք) թէ՝ Արժ . Մու-  
րատեանցը շատ յառաջ ուսած է Աս-  
տուածաբանութիւնն ոչ ՚ի Հռովմ,  
կամ ՚ի Գերմանիա, այլ մեր ամենասի-  
րելի մօր Հայաստանեացց Եկեղեցւոյ  
անարատ ծոցին մէջ և սրգէն Ս. Ա-  
թոռոյս Ժառան, Վարժարանին մէջ  
ամսուական Աստուածաբանութեանն  
դաս կը տար ինքնին դաս առ դաս աշ-  
խատասիրելով Թերեւս ցարդ յօդուտ  
ընդհանուր Ազգին յիշեալ մեծ և ա-  
մենակարեւոր աշխատութիւնը ի լցո-  
ւնձայուած լինէր, եթէ դժբաղդ-  
դէսք մի չ'ընդհատէր այդ աշխատու-  
թիւնը ամբողջ ութն ամիս Նորին  
Հայրութիւնը անկողնոյ ծառայեցնե-  
լով : Սակայն կը յուսամք ։ Աստուած,  
որ երբ Արժ . Մուրատեանցը կը վե-  
րագառնայ իւր ացցելութենէն, կ'ամ-  
բողջացնէ ոկած մեծ գործը և կը նր-  
ւիրէ Ազգին ՚ի փառս և ՚ի պատիւ  
Սուրբ Աթոռոյս, ՚ի որայծառութիւնն  
Հայաստանեացց Առաքելական Ս. Ե-  
կեղեցւոյ, ՚ի յառաջադիմութիւնն Հայ-  
Եկեղեցականութեան և յօդուտ բո-  
վանդակ Ազգին :

Որպէս զի մեր ասածներն շտա-  
րուն, մանաւանդ վերցնանակեալ  
ստութեան հեղինակներուն համար

անհիմն ենթադրութիւններ ըլ համարուին , կարեւոր կը դատիմք Արժ . Մելքիսեդեկ վարդապետի ըստ մասնեց աշխատափրած Համբաւական Առատուածաբանութիւններ ու հետեւեալ հատուածը ընթերցողաց հաջորդել .

ԱՐԺԱՆԱԽՈՐՈՒԹԻՒՆ ԵԽ ԳԵՐԱԶԱՅՈՒԹԻՒՆ  
ԵԿԵՂԵՑԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԿՈՒԹԵԱՆ

Եկեղեցական պաշտօնի մեծութիւնը և գերազանցութիւնը կը ծագի և կ'երեւի - նոյն իւր քարոզած վարդապետութեան գերազանցութիւնն , որ է “ Իմաստութիւն ՚ի մէջ կապարելոյ ո ինչպէս գրուած է . ” Զիմաստութիւնն խօսիմ ընդ կատարեալ ո . Ա . Կորն . թ . 6 . Ա . յանքն այնպիսի իմաստութիւն , որ զմարդիկ այնքան կատարեալ կ'առնէ , որչափ կարող են լինել , ոչ թէ հարեւանցի կերպով , ոչ թէ առերեւոյթ , ոչ թէ ճշմարտութեան մի մասն միայն ուստուցանելով , այլ համայն ճշմարտութիւնն , համայն կատարելութիւնն : Ա . յա պաշտօնէն մեծ պաշտօն ըլ կայ : Եթէ մէկը՝ որ և իցէ առարկաի կամ նիւթի վրայ անսխալ ճանաչողութիւն կամ ճշմարտութիւն ունի , արդէն մեծ մարդ կը համարուի : Ցի սուս ՚Բղիստոս , ՚Պիղատոսի առջեւ , թափաւորութիւնը և ճշմարտութիւն վկայելն իրարու հետ կը ջոդէ : Արդ՝ պաշտօնէի քարոզածն եւս պէտք է լինի ճշմարտութիւն , որէոք է լինի այն ճշմարտութիւնը , որ գերագոյն է , այն ճշմարտութիւնը , որով կեամքը կը բացարկաւալութիւնը , այն ճշմարտութիւնը . Առաջ՝ մեծ մարդ կը համարուի : Ցի սուս ՚Բղիստոս , ՚Պիղատոսի առջեւ , թափաւորութիւնը և ճշմարտութիւն վկայելն իրարու հետ կը ջոդէ : Արդ՝ պաշտօնէի քարոզածն եւս պէտք է լինի ճշմարտութիւն , որէոք է լինի այն ճշմարտութիւնը , որով կ'ապահովուի Աստուծոյ և մարդոյ , Արարքն և արքարձոյն յարաբերութիւնը . Ա . յա ճշմարտութիւնը քարոզելէն աւելի ինչ մեծ գործ կարող է լինի : Եւ ահա այս

քարոզութիւնն խոկ համարի պաշտօնն է :

Երիրր՝ պաշտօնի մեծութիւնը կ'երեւի այս տեղին , որ համար կ'արուզած վարդապետութիւնը Աստուծոյ յայտնութիւնն է : Նորան հաւատացուած են պատկամները , այսինքն այն բանները՝ “ Զոր ակն ոչ ետես եւ ունին ոչ լուաւ և ՚ի սիրտ մարդոց ոչ անկաւ , զոր պատրաստեաց Աստուծուած օբրելեաց իւրաց . Ա . Կորն . թ . 9 : Պաշտօննեայն է ուրեմն Աստուծոյ անընդմիջական պատգամաբերն . Ար ընդունի զձեզ , զիս ընդունի , և որ զիս ընդունի , ընդունի զառաքին իմոյ . Մասի . ժ . 40 :

Երիրր՝ կ'երեւի այն կետէն՝ որ պաշտօննեայն է Գործակից ԸՆ Աստուծոյ : “ Զի Աստուծոյ գործակից եմք . . . Եթէ ուրուք գործն , զոր շինեաց կացցէ , վարձս առցէ , և եթէ ուրուք գործն պրեսի՝ տռւմեսցի , բաց ինքն կեցցէ , այլ այնպէս որպէս ոթէ՝ ՚ի հուրու Ա . Կորն . թ . 15 : Պաշտօննեայն գործակից է Աստուծոյ , որ համեցաւ համարատու լինել նորա հետ , կամ համերաշխաւոր լինել նորա հետ և խոստացաւ աշխատիլ նորա համար և նորա ձեռամբ :

Զորր՝ գերազանց է սոյն պաշտօնը , որպէս համբւը կը քարոզէ . կ'աւեւտէ և կ'ընծայէ վրկութիւնը : Եթէ այս պաշտօնը գատապարտութիւն պաշտօն լինէր և համբւը Աստուծոյ կողմէն միայն նորա օրէնքը քարոզէր , նա պիտի կատարէր սոյն պարտքը թափածութեամբ և սովորմանմբ . Եւ սակայն այս պարտքութիւնը գար կ'ապահովուի ճշմարտութիւնը պաշտօն կ'ապահովուի ճշմարտութիւնը պաշտօնի մէջ եւս վասոք դրաւ , այսինքն վասուազութեաց համարեց ներելն , նա սոյն ներողական պաշտօնի մէջ եւս վասոք դրաւ , այսինքն վասուազութեաց համարեց ներելն :

ճառաւ ահան Ա. Պօղոս ոչ միայն Երկու տնտեսութեանց , այլ եւ երկու պաշտօնէութեանց վրայ խօսելով՝ կ'առէ . « Որ և բաւականա արար զմեղ պաշտօնեայս նորոյ Կտակարանացն ոչ գրով , այլ և Հոգւավով , զի գիրն սպանանէ , այլ Հոգին կեցուցանէ , Զի եթէ պաշտօն մահու գրով գրօշմալ ՚ի տախատակն քարեղն եղեւ փառօք , զի մի կարասցեն հայիլ սրդիքն Խրաւ յելի յերեան Մալիսի վասն փառաց երեսաց նորա , որ խափանելցն Եր , որչափ եւս առաւել պաշտօն Հոգւցն եղիցի փառօք : Զի եթէ պաշտօն դատապարտութեան փառօք Եր , որչափ եւս առաւել պաշտօն արդարութեան փառօք : Փանդի ոչ եթէ փառաւերի փառաւորեալն յայս մասն՝ վասն առաւելութեան փառաւացնու : (Այսինքն առաջնայն փառաւերութիւնը Երկրորդին առաւելութեան մօտ անփառաւոր է ) . Բ . Կող . Գ . 6-10 . բաց յայս մանէ յայտնի է , որ ինչպէս Աստուծոյ ողբրմածութե փառքը , որ երկու անքաման իրաց մէջ է ( այսինքն նոյն ողբրմածութեան և պազոց արդարութեան ) նոյնպէս եւ քրիստոնէական պաշտօնի փառքը Երկու մէծ տարերքներէ կը կտզմի , զօրս իւր աչաց առջնունքը Եսայի մարդորեն , երբ այս խօսքերը կ'արտասանէր , « Երբեւ զի դեղիցիկ են ՚ի վերոց վերանց ոտք առետարանից համբաւոյն խաղաղութեան , իբրեւ առետարանից բարութեանց , զի լսելի արարից զիրիութիւնքու առել ցԱխոն թէ՝ Թադա-որեւցէ ժեղ Առարտած ո . Եսայի . ԾԲ . 7 :

Ա. յս Երկու տարերքը կը պարունակին այն կարողութեան մէջ , զօր տուաւ Յիսուս Առաքելոց և յետ նոցա ամեն Քրիստոնէաց պաշտօնից , որ է այսիւլ և իսպէլ : Յիսուս Քրիստոս վրիսրար պատուերներ առանգելով

իւր աշուկերտներուն և Աւետարանի սրաշտօնին մեծութիւնը ցցց տաղավարաց . « Ամեն ասեմ ձեզ , զօր կապիցիք յերկրի եղիցի կապեալ յերկինս , եւզօր արձակիցէք յերկրի , եղիցի արձակեալ յերկինս » . Մատ . ԺԲ . 18 : Պատշտօնեայն կարող է կապել արձակելով և արձակել կապելով : Նա կը կապէ , Երբ կը զմբացէ խիզդը կատարեալ օրինաց (Աւետարանի ) հետ ադամանկեայ շվեմաներով և խորհրդաւոր կապերով : Նա կ'արձակէ , երբ կը քակէ , կը խղէ դատապարտութեան օրէնքէն , հոչակելով բարձումն գերութեան և թուզութիւն Աստուծոյ : Կապել և արձակելն Երկու բեւեռոք են , որ միշտ իրարու կը համապատասխանեն :

Ճշմարիտ է որ պաշտօնեայն նոր հակուան է նոցա համար , որոց համար չէ հոռ ինաց , վէմն որ գլուխ է անկեան , է միայնգամայն և վէմ գլորման եւ գայթակղութեան : « Վէմն զօր անարդ գեցին շնողըն նա եղեւ գլուխ անկեան և վէմ գլորման և վէմ գայթակղութեան » . Ա . Պիտ . Բ . 7 . Ճշմարիտ է , որ ավ կը լսէ և ըստ հաւատար նոյն մէմին , մեծ է նորա դատապարտութիւնը : Վասն զի դատապարտութիւնը ըստ հաւատար անհրաժեշտ հետեւանքն է , բաց այսու երբէք ըստ նուազիր պաշտօնի գերազանցութիւնը :

Միով բանիւ , կարող եմք մեր խօսքը ամփոփել և համառ օտիւ առել , որչափ գերազանց է Քրիստոնէութիւնը , այնչափ գերազանց է և հավետիան պաշտօնը : Նոյն պաշտօնին կը վերաբերէն Քրիստոնէութեան բարիքները , զօրս կը կրէ եւ կը շարունակէ : Աւասի , երբ Քրիստոնէութեան գերազանցութեանը հետ չափենք նաև պաշտօնի գերազանցութիւնը , ոյն ժամանակ կը համասնը լլումն հոլուական պաշտօնի մէծութիւնը և կարեւոր իջլ :

Ա. Ռ. Ո. Զ. Ա. Կ. Ա. Ն

( Եարունակութիւն , տես 12 թիւ 1875.)

**Աստուած** , մեր ամենաբարի Հայը ըլ գթած ու մարդասէր լինելուն սահմանած է որ իւր օրինաց գէմ մեղան չողները մէկէն ի մէկ և կատարեալ ջր վեասուին . կամեցեր է , որ այս մարդկային մարմնոյ գեղեցիկ ու կատարեալ շէնքը անմիջապէս շեղանի խիստ պատուհասիւ , այլ ձեր զգուշութեան և դարձին համար կամաց կամաց փոքր հարուածներով կը դրուշացնէ և հետզհետէ պատուհաս պատուհասի վերաց գալով կը ծսնեանայ և ապա մաշելով կեղանի ինչպէս յառաջ ալ ըած եմ : Այսպէս ահա Աստուած անփոխսելի օրէնք դրաւ բնութեան մէջ , որ դուք առաջին անգամ այն կրած թեթեւ հիւանդութիւններէն խրատուելով զգուշանաք . այն տկարութիւնները , տեսդերը , գլխացաւները ախորժակ չունենալը , թուլութիւններն ու ծուլութիւնները ձեր տղայական անմեղ ու սիրուն ձայնին դառնալը , դործէ ձանձրանալն ու դժգոհութիւն կրելլ , մելամաղձութիւնները , առանձնամիրութիւնները , գիշերացին ակամայ գիճութիւնները ու բոլք առանց հաճոյից իսկ կը մաշիք , և այն և այն բոլոր ձեր կրից պատուհաններն են : Երբ այս ամենը մի առմի կըսկսին և կամաց կամաց իրարուետեւէ կը շարունակեն ու կը սատականան , սոքա ամենքն ալ ձեր կործանման նախորիթաց նշաններն են , որք ձեր կենաց ապագայ աղբուը կը գումեն ձեզ : Բայց դուք բնաւ բանի տեղչէք դնէր զանոնք . նոյն իսկ երբ այս հիւանդութիւնները կը կրէք , այն տաեններն ին անգամ մի և նոյն մոլութեան կը հետեւ

ւեր , մի և նոյն կիրքերնիդ կը շցէք կը գրգռէք ու յագեցնելու կ'աշխատիք . որպէս զի ձեր թշուառ ու թիւնը փութացնէք :

Վարպետ որմնադիրը խախուտ շէնքի մի առաջէն անցած առեն երեցած նշաններէն կը գուշակէ նորա կործանումը եւ կ'առաջարկէ , որ շէնքը դարմանուի , եթէ տանուտէրը անհոգ մնայ , օր յաւուր շէնքին նշանները կը սաստկանան , և եթէ յառաջ թեթեւ թամիրով մը պիտի բաւականանար , յետոյ որչափ ու շայնէ այնչափ ալ նորոգութիւնը ծանր ու դժուար պիտի մնի . բայց եթէ բոլորավն անհոգ մը նայ , շէնքը կը կործանի և անհոգ տանտիրով չարաչար վնաս տալէ զատ՝ շատ անգամ այլոց եւս կը վնասէ :

Այսպէս ալ նախամնամնութիւնը սահմանած է , որ ձեր ապագայ մեծամեծ վնասուց փոքրիկ նշաններն յառաջաւց երեւին ձեր վերայ , որք պէտք են զձեզ սոսկուցնել , որոց երեւոյթը կը յայտնեն ձեզ կրոնքը , խոստովանահայրները , բժիշկները և ձեր հաւատարիմ բարեկամները . եթէ բժիշկներն ու խոստովանահայրները ինչ և իցէ նկատումով կամ տգիստութեամբ շէն յայտներ ձեզ զանցառութիւն կ'ընեն և չեն զգուշացներ , նոքա իրենց կոչման գէմ կը մեղանցնեն . եթէ դուք անկեղծ ու հաւատարիմ բարեկամշունիք որ յայտնէ , ասկայն ձեր երկնային ու բարերար կրոնքը ունիք , որ կը յայտնէ ձեզ թէ՝ “Մեղքին վարձքը մահ է , և հիւանդութիւնք հրաւիրակ են մահու : ”

Կրօնքն անաշառ է , բրիստոնէութիւնը խիստ սիրուն և անիկեղծ բարեկամ մի է , որուն խրատներն ու հրահանգները բովանդակ կեանք ու երջանկութիւնն են , դուք պէտք է եռան դուն սիրով ու սանիք ձեր կը օնը և ՚ի

գործ դնէք զայն ՚ի մանկութենէ , որպէս զի ձեր բոլոր հասակին մէջ կատարեալ երջանկութիւն վայելէք : Դուք ուրախութեամբ և անդադար բաշճանօք պէտք է ուսանիք ձեր սուրբու անհամեմատ կրօնը և նորա հրամանները ու պատուերները հաւատառարմութեամբ ՚ի գործ դնէք որպէս զի թէ դուք ազատ մնաք կործանումէ և թէ զայլս ազատէք :

Դուք մի կարծէք , որդեակիք իմ , թէ ոմանք բնաւ չեն վնասուիր . անհարին է որ չը վնասուին : Կիրքերը կը դան ու կ'երթան , բայց առանց իրենց ավականիչ նշանը ձգելու չեն անցնիր , թէպէտ և առաջին անգամ ները նոցա վնասներն զգալի չը լինին , այնու ամենայնիւ վնասը կայ և ձեր աւուգութիւնն երթալէն վերջը կ'ըսկըսի երեւիլ :

Եթէ մէկը կրից վնասներուն երկար կը առկայ և երեւելի փոփոխութիւն մի քզդար , այնպիսին պէտք է գիտնայ որ եթէ իւր կրից թելադրութեան չանսար , եթէ ժուժկալութիւն ունենար , հարկաւ նա այժմեան վայելած կեանքէն աւելի առողջ , աւելի երկար , խաղաղ ու զուարթ կեանք մի պիտի վարէր եւ անվիշտ ու անխուսվ ծերութիւն մի նաև բնական հանգիստ մահ մի պիտի ունենար առանց երկար հիւանդութեան և տառապանաց :

Արդ՝ որովհեաեւ չէ զգուշացած , և իւր մարմնոյն կենաց , հոգւոյն եւ առողջութեանն ու երջանկութեան յարգը չէ ձանցած , որովհեաեւ կը բուսած է իւր սնունդը , իւր արիւնը և ուժը , ուստի բնութեամբ որշափ առողջ ու հաստատուն կազմ ունեցած լինի և որշափ երկար տոկայ , այնու ամենայնիւ Աւառունց բնութեան օրինաց մէջ սահմանած և դը-

բած վնասները պիտի կրէ , եթէ ոչ այսօր , անշուշտ վազը , եթէ ոչ սյս տարի , հարկաւ եկող կամ միւս տարին , վերջապէս վնաս չը կրել չը լինիր : Ատանկ պատոիր երեւայթներէ մի խաբութէ : Մտածեցէք որ երկու հոգի օրը տասն դահեկան կը վատնեն , բայց մէկը հարիւր դահեկան ունի , իսկ միւսը երկու հարիւր , չք որ հարիւր դահեկան ունեցովինը շուտով պիտի հատնի , իսկ երկու հարիւր ունեցովինը ուշ , բայց հարկաւ պիտի հատնի :

Ինչո՞ւ փայտահատը մի և նոյն կացինով մի և նոյն զօրութեամբ և մի և նոյն հարուածով ծառ մի մէկքառորդէն կը կտրէ իսկ ուրիշ ծառ մի երկու ժամէն ալ չէ կարող կարել . ծառ կայ որ հասաւ և պինա է , ծառ ալ կայ որ բարակ և կակուղ է . ոակայն որշափ ալ հասաւ և ամուռ լինի , կացինը որշափ ալ բութ լինի , այնու ամենայնիւ կարող էք ասել թէ ամեն մէկ հարուած առանց վէրքի և առանց նշանի կ'անցնի . — ոչ . — կարող էք ասել թէ շարունակեալ հարուածները չեն կործանէր զայն . քան լիցի . ինչ ալ լինի անշուշտ պիտի կործանի , անանի ալ մարդուս մարմնոյ կազմը . ոմանք տուկուն են , և ոմանք տկար , անոր համար ոմանց վերայ շուտով զգալի կը լինի և ոմանց ուշ :

Կը յուսամ որ սոյն բացատրութենէն և օրինակներէն կարող եղաք հասկանալ և մակարերել , որ մեր թւած բոլոր հիւանդութիւններն ու նրանները միօրինակ կերպով ամենուն վերայ մի և նոյն ժամանակի չեն տեսնուիր . ոմանց վերայ մէկը կամ մէկ քանին կը տեսնուիր , ոմանք քիչ ժամանակի մէջ բոլորն ուլ կը կրեն , իսկ ազք երկար տատեն միմիայն մէկ նշան մի կամ վնաս մի կունենան . իւրաքան-

Ժերեն իրեն կազմին ու խառնուածոց  
համեմատ կը պատահի որ մին այս ինչ  
ներքին կամ արտաքին պատճառաւ  
կամ ճնշդեան ու սերնդեան ինչ ինչ  
հանգամանելիութով իւր մէկ կողմը ջր-  
ջերուն այս ինչ մասը կամ գդայարան-  
քը տկար կը լինի . ահա այնալիսոյն  
նոյն կողմը աւելի շուտ և աւելի շատ  
կը վնասուի . զոր օրիսակ , ոմանց ծըն-  
կերը կը բռնուեն , ոմանք սասամզրի  
շատ կամ ճնշում կ'ունենան , որ եր-  
բեմ այնչափ կը զօրէ , մինչեւ ուշա-  
թափ կ'ընէ զմարդ . ոմանք ականջի  
շատ և կամոց կամոց մինչեւ իսկ իր-  
լութիւն կ'ունենան , ոմանք աչքի շատ ,  
կարճաւուեաւթիւն և կաւրութիւն  
կ'ունենան , և այն : Աւերեմն երբ կը  
տեսնէք որ յայսնի հեշտասէր մի այս  
ինչ կամ այն ինչ վնասը չէ կրած , քը-  
լոյ որ երիբայիք , նա անշուց ուրիշ  
չարիք կրած է և կը իրէ , թողունք  
այն ներքին վշտեն ու ծածուկ տա-  
ռապանելիները , որք չ'ն երեւիք , զորս  
ինքն միայն կը զդայ . բայց որպէս ով  
իւր սիրած կուռքէն քը բամնուի , որ  
պէս զի իւր ողաշոած մոլութենէն քը  
զատուի , բնաւ չուղէք որ այն ցաւե-  
րին անիէ յառաջ նկած համարի . այս  
պատճառաւ ընդ հանրաւիկ անուղայ  
կը համարուին նոքա , որք իրենց յանցան-  
քը յ անց մնք չ'ն համարիք և երբ ուրի-  
շ'ն յանդիմանուեն , կ'ուրանան և ար-  
դարմանը կը ճգնին , կամ այլոց յան-  
ցանքը ներկայացնելով իրենցը խափա-  
նել կ'ուշատուն , նաև նոքա , որք ի-  
րենց աղջութեան համար իրաւո-  
կ'առնուն բայց չ'ն պահէր , առաջն  
յանց մնքնին կը մոռանան և կիրքեր  
նին կը յաղմէ իւրեանց օգտին , այս  
ոփսիներն շատ անդամ կը զբրին և  
յաճախ կը մեղանչեն ըստ առածին  
թէ , « Անողանքը մոռացողը կը սկսի  
նորէն սիսովիզ » :

(Եղբայրականին)

Տարեմուտին օրը հետեւալ նրկու-  
մառերն կարգացուեցան յառ անդա-  
ւորաց կողմէն ՚ի նշան որդիական եւ  
բախտագիտութեան , զոր կը աջակե-  
րութիւն շարադրովաց կը հրատարա-  
կեմք : Առաջնինը Պատրիարքարանի մէջ  
կարգացուեցաւ , ուր երբ ըստ սովո-  
րութեան թէ միաբանական Աւատոր  
և թէ ժառանգաւոր սանունք զինի ա-  
ռաւուեան ժամերգութեան գնացին  
ու խառարաց խուռան բազմութեամբ ,  
իսկ երկրորդը վարժարանին մէջ .  
երբ Վանա . Ա. Պատրիարքը հայրա-  
բար այս ելաւ ժառանգաւորաց , որհ-  
նեց և բաջակերեց զանոնք ազգու խր-  
բասներով :

### ԱՄՆԱՊԱՏԻՒ ՄՐԲԱՉՈՆ ՀԱՅՐ

ԵԿ ՎԱԽՄԱԽՈՀ ՈՒԽԿԵԳԻՐՔ

Այսօր մարդկային աղդի վրայ արտաքոյ կարգի  
եւ առվարկանին գուր շարժում մի կը նշանուի .  
ոյսօր ազգերը եւ համայն բնութիւնը նոր կրամքը  
եւ նոր ողի կը դիմուն . սուբնիւն լուսաւորը՝ ա-  
րեգալլ դողցն սովորականն աւելի անապարանաց  
մէջ կ'երեւէ մող նոր ու աւետլու համար . վըջա-  
պէս մայրական եւ հայրական կոչումն ընդունալ ա-  
ման ոք ձեռն ՚ի ծնութ ծանր մասման մէջ կ'ուրեւն .  
նորա որք իրենց մայրական եւ հայրական պատրի-  
քն ըստ ամենայնի կառապած են , այսինքն իրենց  
դաւակունքը կը թած են , ուրաք եւ զուարթ են . եւ  
ասոր հակառակ կը ամանմէ լուսմք մը մարդիկ եւս՝  
որք ամեն հոգ եւ մասմանք ՚ի բաց թուղթի որ-  
պէս թէ այսօր իրենց կ'նաց միջպէջն է ուրախութեամբ  
կը հայտան եւ կը պարէն , եւ զուարթն թիւմքը կը  
եւրկիմ : Ասկայն այս ամեն ուրախութիւնը միայն  
արաւուն է , սոքա իրենց խզի հարուանմէրէն մըս  
կը ամենշուն չարաշոր . վահ զի ճանաբար ուրախու-  
թիւնը միայն օրորուց կառապան մէջ է եւ ոչ  
այլուր :

Այս ամենուն պատճառը յայսնի է . այն է՝ հին  
արաւուն դաւակունքը . սոյս նորոյն յօջողութիւնը :  
զոդցն այսօր որ 1873ի վարդին եւ 1874ի սառ-  
չն օդն է . ամեն մարդ , ազգ եւ ազմիք . եւ ամեն  
ակրամիւնք իւնչ գործոց շարունակութիւնը թալ-  
լով անց լոյն վրայ ամիսարդ մի կը ձգն . կը զիսն  
եւ կը քննին անց աղը թէ արդեօք ինչոր ու անցաւ ,

արդի եօք արդի ինուսու՞ր եղաւ իդնց համար, թէ առարկին, այս հարեւանցի ամենարկով մէկը կը տեսնէ, որ իրեն համար անցեալը ապարդին եւ անօդուու եղած է, ուստի իբրև փառաւու կը խորհի ներկայն եւ ապարդին արդի նաւոր առնել, ուշի մը կը տեսնէ, որ թէեւ անցեալը բորբոքվն անպատու չէ գընացեր, այսու ամենայնիւ պէտք եղածին չափ շահուէտ առնելու համար, նոր միջոցներ եւ նոր հընդունուր կը մասնէ, մէկ խօսքով երրորդ մի եւս համարիստ իշլիս եւ ուրախ որտի կը տեսնէ որ ժամանակը, ընութեան Արարցին մարդոյն տուած աւանդը ըստ ամենայնիւ աւանդաւուին կամաց համամատ ի գործ դրած է, ուստի պատաշին բարձրամալթւթիւններ կ'առաքէ առ բարձրաման, որ իրն օդնց ժամանակի բարւոր կիւրարութեան մէջ :

Այօդ եթէ հարեւանցի ամենարկ մը այսօսի ու տառէտ է, անջուշտ նրազնին տնտեւթիւն մը առաւել եւս օդասկար պիտի ըլլոյ, հետաւարու եւ կարծեար, վասն զի սուը նկատուութեամբ պիտի տեսնէմը, որ շատ մը ազդէր անցյլոյն մէջ ժամանակին համաճայն դործելով հոկայաքայլ յառաջադիմած էն, իսկ չսուըլլ ընդ հակատակն անփոյթ գտնուելով ժամանակ ժամանակին սրբնէաց կառքին անջնան հզօն, լուսաւորեալ, թեանց հասան եւ այսօրուան հզօն, լուսաւորեալ, եւ բարձրաւան տէրութիւններն կը կոցույցանն, իսկ երլուրդ շարժմամբ է, որ մարդ ժամանակի աւելիք ժանաց կուր կըլլոյ, եւ որով չափ հզօն եւ վիթխարի ազգեր եւ այսօրանաւասան աւերութիւններ անկան կործանեցան, որոց կամ մուսն հետքը կը նշանարի պատասխանական անկան կործանելուն, եւ կամ ցիրուցան բեկորեն նետուած աշխարհն այս կամ այն անկիւնին մէջ, 73ի մըր ազգի ըլլած շարժումը վերջի անսակին էր :

Մի եւ նոյն տառաւթեամբ, որ թէեւ իմ համակին եւ վիճակին անզարաշան, բայց իրու մարդոյ, իշրե Հայ—Աղջին յետին անդամի մը առաջին պարաւու ընթիւններն է, կը դանեմ որ՝ 73ը մըր տղդին համար ոչ մայսն անօդուու եղած է, ոյլ եւ կարի վնասագեր, վասն զի անմիաբանութեամ չոր սպին, որ Հայ—Աղջին հայակազ տանը կործանն ցի, որ Հայկազանց իշխանութիւններն անհաւալ մինչեւ Խուրինանց առարանի թարաւու ութիւնը ամեն բան իրօնանց եւ վիշայոց, եւ Հայր ընդ ուրուս աշխարհի փառաւոյ նախաց, շատ բարձրական մէջ թշնամութեան որոնն ցանեց, ընտանիկան հարկաց մէջ տիրոջ անդարձութիւնը ուրահաւած ըրաւ, առկիսական եւ սրբարան անդիւու, Առաւետոյ եկեղեցոյն մէջ Հայր հայուն զէմ դորդ ուեց, եւ այն, եւ այն:

Անուածակը, 73 թուականին այս քառամելին անց քիւր եւ գեղքերը արդաշին պատճեն թամա մէջ անշնչի եւ մրցաւած ու աւ էներ ովիր դրաւան, ու

ըստն համար չէմ կարծեր որ սպառաց ու ըրտանը իր բնանանցից վերայ գործատի խօսի, վասն զի հրշ մարտութիւնը եւ առութիւնը լրաբար որոշելու համար շատ պիտի տաշնապիւ :

1873 թուականին կարծես թէ ամբողջ մէր աղջը հողականթեալ նաւու սրէս ծփեցաւ, քանի անմարդանութեան մրցակայցը փոթորկները ամենայն ինչ վըր ի վայր յաւշեցին եւ ընկլմլու աստիճանին ընթիւն։ Ուերեւու մըր այս սպառողինակ բայց ճնշորս խոսքերուն դէմ առարկունը ըլլան որ, ինչն է համար 1873 թուականը այդշաբ տոկարի եւ վնասակար կը նկարագրին, միթէ շարժումը, յաւզումը, ազգի մը կործանաւմ կը պատճեանն ու հմարիս է որ ըստած է, թէ շարժումը յառաջադրիսն թիւն է, ուսկայն պէտք է մասուել, որ յաւուշ երթարուն աղ շարժում կըսուի, յետ յետ գնալուն աղ, եւ չեմ կարծեր, որ այս երլու տեսակ շարժմանց անհուն տարբերութիւնը ըլ գիտոցը մը ըլլոյ, առաջին շարժմանի ժամանակին համեմթաց կը լինի ամրդ, որով շատ ազգեր անջնան դիրքէ մը, մէծամած բարձրութեանց հասան եւ այսօրուան հզօն, լուսաւորեալ, եւ բարձրաւան տէրութիւններն կը կոցույցանն, իսկ երլուրդ շարժմամբ է, որ մարդ ժամանակի աւելիք ժանաց կուր կըլլոյ, եւ որով չափ հզօն եւ վիթխարի ազգեր եւ այսօրանաւասան աւերութիւններ անկան կործանեցան, որոց կամ մուսն հետքը կը նշանարի պատասխանական անկան կործանելուն, եւ կամ ցիրուցան բեկորեն նետուած աշխարհն այս կամ այն անկիւնին մէջ, 73ի մըր ազգի ըլլած շարժումը վերջի անսակին էր :

Սպարացն այս եւս անուրանապիւ է, որ այս յաջմանց եւ աղջութօթան ասպառավներուն մէջ, կային այնպիսինք եւս որք թէեւ թուով նուուց այ գործալ եւ աղջեանի նշանաւոր, որք ամենաւ անհամա ոյօօրինակ գործոց իրենց աղբամիջութեան նարաւու կը յաւուշ առնիկն նկատեցան եւ ջանացին, կը ջանան եւ պիտի ջանան, Յորոց եւ մին դուք եք Արքազան Հայր, հանդիք Ա, Աթամիք, որ ամեն խոնջան եւ ազգերը առ ոչ բնի համարելով առանց յուահանու լու Զերաւրաւիրական գործքերը յառաջ կը վարեք ի մեր եւ ի շնութիւն Ազգի եւ Եկեղեցւոց, եւ այս է հմարիս աղջամիջին կոչումը, այսինքն, ուստաց վիճակելոյ ջանալ որ յառաջադիմութիւնն եւ լուսաւորեւթիւնն թշնամինը ըլ կարգանան արդիւլլ թուալ կամացն մէջ, և ի եկամուր վասն կ'ամէ Անձնիոյ իւր ինմասակիրուկան հաւերան մէջ, ան եկամուր վասն է, յորոյ ի հնաւաց զիակին խոնին ալըք, որ համարկան լրանէ զառապատ որն եւ ի հանոյս մրցին զառապախրցն թողու, իսկ որ ձեռն դքեղեւօք եւ ընդ ովիս մրցելով սուզմիցին և ի նաւարեկութիւնն անդ զովիլի է ու

Արքաղան Հայր . Երախտակարս ուղիքով , այս համաւոր առուր մէջ չը կարենալով իրենց պարփ երախտական զեղուն զգացումներն թագուցանել Զեր այնավ բարերարութեանց , որ առ մեզ , եւ մեօք առ համայն Աղջն . Խոսնարհաքար իրենց երախտագիտութիւնը իրենց եւ ուրախութիւնը կը յայտնէն , որ Զեր ազգագուռ կ'նուց ըջանին մէկ տարին եւս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցիք . բայց յաստի երախտակարտ որդիքով , իրենց երախտադիրական եւ ուրախական զգացմանց արտապատճեան հետ ուրիշ նը պիրական պարտք մի եւս ունին կատարելիք , այն է չնորհաւորելով Զեր նոր օրս՝ իրենց բազկաց հետ արտունին եւս բարձրացնել առ Խաղաղնամոնն Աստուած , եւ բարեմազթել խաղաղ շատ նոր տարինք , նոյնազն կար եւ կարողութիւն եւ յաջողութիւն Զեր ամեն ազգային գործոց :

1874 Յունիս 1  
Կերպարք

Սարդիկ Սույնեան  
Թալաշի  
Ալմա . Ժառ . Վար .

### ԱՄԵՆՍՊԱՏԻԿ ԱՐԲԱԶԱՆ ՀԱՅՐ ԵԽ ԳԵՐԱՊԱՏԻԿ ՏԵԱՐՔ

Ի՞նչ հակագատելոր առարաններ են , որ այսօր ամ ն դիտայի կը ներկայանան . վասն զի կը տեսմամբ շատուն , որոյ երեսաց վերայ ուրախութեան եւ յնծութեան ժպիտ մի կը փողփոշի . կը տեսմամբ եւ զամանա , որոց երեսաց վերայ ախուր թախտութիւն մի կը տիրի . կը տեսմամբ դարձեալ շատուն , որոց առուտական հասալը արգաժամ թառամած եւ երեսուց վայելութիւնը կորուսած եւ չարչուռք անցեալն կը փայեն . խոկ ընդհակառակն կը տեսմամբ եւ բազմաւոյ ծերունիք մը , որ խոր անյօպայն վերայ ակնարկ մի ձեւով կը ժամփ որ թէեւ առուելիք նման անցեր է : բայց ոչ ապարդիւն եւ անպառու :

Ի՞նչ է արդեօք այս հակագատելոր երեւոյթներ ըստն պատմաւը : Մասկին , այս լուսաւոր համարը կամ , որ ամենայն բարերարդութիւնը եւ թշուառութիւնը կախաւմն ունին ժամանակին բարի եւ չարկիրաւութեանն . մի գուցէ եւ այս առուրս տարօքի նուկ երեւոյթներն , այն է ունաց ուրախութիւնը , ունաց խաղաղ գէմքը եւ շատուրուն յուղումը արա հետաւունքն է . — առաջարակոյա : որովհետեւ դաս մի մարդիկ չը դիմակալով որ ծուլութիւնը եւ անային տարօքութիւնը ամենայն թշուառութեան եւ տղքառութեան ձևող են . իրենց կ'նուց մէն մի անդիւտ

վայրկեանները եւ անդին ժամերն ու օրերն անզբար դութեամբ վասնած եւ իրենց մասաւոր ու հոգեւոր կարողութիւններն կորուսած կը հառաջեն թէ , անցան մեր վայելուչ եւ մանկական օրերը իրեւ ամեցց հետքեր . անյայսուցան , հայեցան նորաւ իրեւ զեղեամ եւ ծածկեցան իրեւ նաւուց զաշից հետքեր . որ սըլնթաց կ'ընթանայ կուտակեալ ջուրց վրայէն հերձելով Ովկանու լու նակուտակ ալիքները : Այս թշուառ արարածներն իրենց անհոգութեամբ ՚ի զուր անցնելով իրենց օրերը նոր կզգան ժամանակի թանձութիւնը եւ նորա անդունալի լինելը եւ կը գուն վերգիւան նուազը և՛ , զիարչ . վայելուչ աւուրք տիոց , հետ մսհաց ուացու փախեան վաղվաղ ո . նոր կզգան , որ աշխատութիւնը ամեն բանէ տեսլի քաղցրադդյուն է եւ մանաւանդ կազդուրի եւ միանգամանյն միակ պարտառութիւնն ամբոյ տուեալ յԱստուծոյ . այսօր կզգան թէ ո՛չափ հետպացեր են նշմարիտ երջանկութեան նամապարհէն եւ ունայն յոյսերու մէջ մասնը են իրենց կեսանքը . վերջապէս նոր կրդան որ իրենք են պատճան իրենց կ'նուց երջանկութեան եւ բարելաւութեան , եւ միանգամանյն թշուառութեան եւ ապնջանկութեան . այլ անօդում զգացում եւ զուր սպազաւանք . զի զնաց եւ սահեցան ժամանակի իրեւ շատուեր , սահեցան եւ հոսեցան արարութեամբ քան զհոսան գլուխց եւ խորասուզեցան յախտենական նութեան ծոցը եւ ոչ եւս պիստի վերադառնույ : Այս կորուսութ մարդկանց համար մեծ ու անդարձննելի է . ուստի եւ ամենամեծ շոյլութիւնն իրանքն իրանքն է : Վասն զի անցեալ ժամանակի ըլ վերադառնույ , եւ երկայն կարծած ժամանակին աչ մէզ համար խիստ կարճ են ո . եւ վասն արորիկ հետանութեան զարու մեժահանեար ողբներն մին զգաղով ժամանակի ալ աշխատահութիւնը եւ . նորա ժամնութիւնը ազնուական վեր հասած է ամըով , և ի կիր առնուլ պարու է զժամանակին ո . որովհետեւ կանցնի ժամանակը եւ չեն կատարուեր մեր գործքերն . ժերակառար կը մասն մեր յոյսերն եւ մինչ կը կարծենք թէ դոք մը պարի տեսնեմք . ահա ի իսկ առնուլ պարու է զժամանակին ո . որովհետեւ կանցնի ժամանակը եւ չեն կատարուեր մեր գործքերն . եղուկ եւ հաջար ախտանոց , ուր իրենց անզին ժամերն մանգործութեամբ անցուցած են . եւ ահա այսպիսինքն այսօր գլուխն հաւ կանելով կը հասաչեն :

Այս ամենառու հակառակ եւ կը տեսմամբ զամ մի մարդիկ որք ժամանակի ՚ի ըարին կիր արկանելով զարժութանայ մզուաց նուն աշխատած են զդալով ժամանակին յորդը եւ թանձութիւնը : այժմ կուրախտան եւ կը ցնաւ , եւ ահա այսպիսինց ուրախութիւնը եւ ցնաւթիւնը իրակրն եւ անունքն է :

Արբազանն է այլի եւ Գմբ. Տե ա՛րք, մինչեւ ցայս վայր  
լուս իմ տկար կարողութեանս, ջանացի բացասրել  
որ մարդկան ազգի երթանկութիւնը, բարելաւութիւ-  
նը, թշուառութիւնը եւ ապերջանկութիւնը կախու-  
մին ունին ժամանակի բարի եւ չար կիրաւութենէն.  
այն աղջը որ ժամանակը ՚ի չարն գործադրած է,  
միշտ վասառութը է. այս ճամարտութիւնը կը հաստա-  
տէ տիեզերական պատմութիւնը. ուր են Հռովմայց  
աց և կարքեթուացուց. Ասորեատանեացց. Եղիսաբե-  
տցոց եւ Բաբելացոց երկլասասանն տէրութիւնը. ուրք  
ժամանակա աբբուշ երկրը կը տասանն ցնէն. իսկ  
այսօր նոցա ազօտ յիշասակնեն հազի կը նշանաբն  
պատմութեան մէջ. նոցա աղետալի կործանանն է և  
կորուսեան պատմութ ժամանակի չար կիրաւութիւնն  
է. այս ըստն մեր Ազգային պատմութիւնն եւս կը  
հաւասարէ, ուր են Հայկազանց հզօր եւ աշխարհա-  
կալ թագաւորներն. ուր է նոցա ընդարձակ երկրը.  
ուր Աշխախոնաց թագաւորութիւնը, ուր Բագ-  
րատունաց եւ Ռուբենաց հարսութիւնն. այս  
ամենն ժամանակի անապատ հարսուածց տակ ընկան  
եւ ոչնացան. այս ամենայն անհետ եղան ժամանակի  
ոչ բարուսք կիրաւութեամբ, որով Հայրատանի բնա-  
կասուն զաւակունք ընդ ափիւու երկրի ցրուցան,  
հեռու իրենց հայրենի երկրէն, օտար առողի տակ,  
առոր Ալմայի մէջ իրենց ուժը եւ զօրութիւնը կը-  
պատմէն, փոխանակ զայն իրենց հայրենաց բարգա-  
ւանանն եւ իրենց մայթնի եկեղեցւոյ պայծառու-  
թեան համար նույիշելու :

Չեմ ուղարկը այս ուղախութեան առաւրս մէջ բոլորու վիճա անցնելոյն տիւսւր միջամտակօք զձեղ վշտացնէլ, չ'ամ ուշեր ողբերգակի մը պաշտոնը կառարիլ. իմ պարագաւորութիւնն է ՚ի դիմու ընկերաց երախ տադրութիւնն եւ շնորհաւալութիւնն յարսնել. սա կայն քանի որ մէջ Ազգի անցիւցին մէջ ունեցած կուրասանըն յիշեցի, զոնչ նորպային մէջ տևանագած միմիշեարակն շարժումներն ալ ըստմ հանուսառակի: Իրան է որ Հայ Ազգը ցիր եւ ցան եղած է. հշան ընա է որ շատերն ոչ միայն իրենց հայրենի երկրին դաղլթած էն, այլ եւ իրենց մայրենին եկեղեցին բաժ նաւած եւ բարսու խորթացած. այլ սակայն կայ զես եւս մածադրոյն մաս մը որ իւր Աշշութիւնը եւ Եկեղեցն սիրով պահած է, եւ իւր Եկեղեցոյ ան կափաւութեան եւ ինքնուժնութեան համար ամսն ջանք կ'ընէ. վասն զի կը խասութվանի եւ հանդղուած է որ հայրենազնուրեկ հայուն համար սիրոյ եւ մուտքեան միակ կերպն է Եկեղեցն, միակ հայրենիք է Եկեղեցն. արդ քանի որ Հայուսուննայց Սուրբ Եկեղեցոյ դուռակունը այս համեղուան ունին, ՚ի զուր կը հնուտանին ազդակութ բոնսուրներն Քիւստ Նեռիւեան դիմակա, Աւետարանի սուրբ անուան ասի. Հայ - Ուղոր եւ Ամերիկան թափանիւ, ահա

ւասիկ Հայ—Ազգութեանը եւ Եկեղեցին տարի մը եւս  
անցուցին եւ տակաւելին պիտի անցնեն շատ տարիները  
Պէտք է խառավանիմը որ այսօր մը ազդին մէջ մը  
ուստի մեսակիրական եռացումը եւ յառաջբնաթեան  
շարժումը եւս կը տնօտուի . Հայտառանի տարագործութէ  
զաւակունք զգալով յառաջադիմութեան եւ ըստա-  
ւորութեան անրաւ օգուտունքն շարժեան մէջ են . այս  
շարժումը շատ մինչեւ արական եւ յուալիլ է Ս-Հայր  
եւ Գեր . Տեսարք . որովհեաւ շարժումը շատ ան-  
գամ հրացքներ կը դորեւ եւ քանչելի արգասիքներ  
Կարսարդէ . Հայ զաւակաց այս շարժումը . ապա-  
ցոյց մ' է որ իրենց արտին մէջ տակաւելի վառ է իր-  
եւանց երջանկացիշտատակ նախնաց ուսումնասիրու-  
թեան . Ասուում այրու թեան եւ իմաստութեան  
սուրբ ողին . կը կրեն նորա դեռ եւս իրենց արդաշէն  
եւ եկեղեցաշէն հարց սուրբ եւ արքական ողին . ո՛հ  
իցին թէ այս ասածներս երևակացութիւն ըլ լինելն  
ով իրաւանութիւն . ասկայն ի՞նչ պէտք է երկրացիլ .  
ահաւասիկ միակ ապացոյց էք ասածներուս Դուք .  
Ս. Հայր հանդերձ միաբանական նեխափուդ . վասն զի-  
քաջ զգալով որ Հայ ազդին փրկութեանը կրթու-  
թեան մէջ է . ըլ նայելով Ս. Աթոռոյն նիւթական  
անձուկ վիրանկին . ամեն զոհողութիւն յանձն առած  
էք Աղջին շնորհեան եւ վշրավինագանութեան հա-  
մար . զնարդու արզակութեամբ ՚ի շնորհեան եկեղ-  
եցոյց ժողոված էք զմեզ եւ մեր մեսոց ու հոգեոյ  
կրթութեան հանքը ամեն ջանք եւ աշխատութիւն  
կլնենք անյօւսահասու եւ նոյն իսկ ըլ նայելով որ ձեր  
խամարքով եւ քրսանց արդիւնքով սնուողներն շատ  
անդամ ապաշնորհ կը զնուուին . այս ամեն անփախարի-  
նելի բարեաց ըստնիմք ժառանգաւոր ասնուեքս այլ  
ին . բայց միայն երախառաջէտ սիրա մը . ուր անցնից  
քանդակուած է երախառաջիսութեան սուրբ զգա-  
ցումը առ հանքն Միաբանութեանդ . որով պատիսի  
հանաւաոր առուր մը մէջ նուրիքական պարտք . կը հա-  
մարդին իրենց խնդակցութիւնը յայտնել . որ Ս. Հայր  
ասրի մը եւս անցուցիր . ողջ եւ առողջ հանդերձ Ս.  
Ավաստիդ . նոյնակէն ըլ պիտի մոռանամք այս առուր  
մէջ մը ամենօրեայ մատթանինքնելն առաքել առ Ա-  
մանարզն . որ Զեղ շատ նոր օրեր եւ առաջներ չնոր-  
հէ . որպէս զի Ձեր ակած արգային մաժ դոլ ծը եւս  
առաւել յառաջ մասն՝ լու չանաք . որոյ փոխարէնը .  
թէ ոչ յաստի . անուարակոյս ՚ի հանդերձելումն կը  
հանաւամը . որ պիտի բնուածիու լլաստ ծու .

## ՆԱՄԱԿ

Հետեւեալ նամակն այս տարուան բարեպաշտ տիտաւարներէն Արար կերցի մեծ . Սաղաթիելուն մահական Կարապետ ազնն տուած է մեզ Հրատարակելու խնդրանօք :

. . . Խմբագրութիւն Ավելի .

Ի առը քաղաք ժամանելուն մի քանից օր յետայ Օրոշոյ 1069 թիւ թերթին մէջ Ծափական պատուական լուսդրոյն 1410 թիւ թերթով Արապիկերէն Փիլուլու Գաբրելէան սուրբագրութեամբ գրուած նամակի մը իւր հերքումն առողմանիւ սուրբագրութեամբ նամակ մը կարդացի . յորում նամակագիրը աշխատեր է զմուզ անարգել և անսպասուել . Մէք այդ անարդանիքն ու անպատուութիւնը սիրավ կը ասմինիք Յիւ սուս Քրիստոսի հրամանակատար գրուն առելու համար , ներելով միանդամյն նամակիս զրին մեզ գէմ գործած յանցանքին . Ո ուն ասաներուն դէմ ոչ ինչ բան չկը ասեր . քանի որ ըստ արքագրեալ նամակի մը գէմ անսպարագիրը նամակ մը հրատարակելով , իւր խօսքերն ինքը կը սատ :

Աւտի թողով նամակագիրը իւր խղճանանայ , Եթէ ունի , մէնք Օրոշոյ խմբագրին առած ծուռ տեղեկութեանցը համեմատ , ըրած ծուռ դատաղութիւնը ուղղենք :

Օրագիր կ'առէ “ Սաղաթիելունը սրով իրաւամբ անվճար և անուանական կան կամկի մը փոխարէն կը յանդրդնի վարժորանին վերայ իրքեւ կոտակարար (այսու \* ) անունը քանիդակել , ահա այս բաց սրճակ անիշտուութիւննէ . ուստի իրաւունքն այն է որ կամ Սաղոթիելուն իւր այդ կամկել ուղուն ,

իսկ դեռ ոչ կատարած զումարը իրմէ ուրիշ մէկուն յանձնէ իւրեւ կատար և կամ այդ անունը վար առանուի իշեալ չէնքին վրայէն և այն և այլն .

Օրագրոյ մեծապատիւ խմբագիր եւ ֆէնսին ի հարկ է իւր առած տեղեւ կութեանը համեմատ գատաղութիւնը րած և իրաւունքը այդ կերպ յայտնած է . բայց սրովշետեւ անստորագիր նամակագիրը ստութեամբ գրեր է , ուստի կը պարտաւորիմք գործոցն իսկ ճշմարտութիւնը պատմել և խընդուել Օրագրոյ խմբագրէն՝ որ եթէ արդարութիւնը կը սիրէ , ճշմարիս դատաղութեամբ թող այս անգամ եւս իրաւունքն յայտնէ , և եթէ գործոցութեանց մէջ սիսալմանք մը սատած ենք թող բարեհամի ուղղել , որպէս զի մէք եւս մը հայրենեաց օգտի համար ձեռնարկած փոքրիկ ծառացութիւնը սուրբ սիրավ շարունակեմք :

Ահաւասիկ եղիւթեանց ճիշտ պատմութիւնը

1869 Յալիս 15 ին քաղաքիս մայր եկեղեցւոյ մօտ նախակրթական մայր վարժարանի գատաստուք բաղզը բարձին առ թաղական խորհուրդն իրենց ամսականներուն անվճար մնալուն համար , մինչեւ իսկ կը կամելին վարժարանը փակիւլ միք եւս այն միջային այն անը ներկաց գատաստուք հարցուցինք թէ տարիկան որչափ ծախա ունիք . մեզ պատասխանեցին . Վարժարանը բոլոր գատաստուած վարձը 5000 դահեկան է : Առաջորկեցինք թէ այդ վարժարան հողը մեզ յանձնեցիք այս առ գաշամբ , որ վարժարանը Սաղոթիելուն կուստի . վարժարանին բակին մէջ կինդանութեանս երկու հյական զերեւ զեմնեներ կը շնում եւ մանկանց ուստիւնքն միայն հասարակ ընթերցումըն և գրավորժաւթիւն պէտք է լինի

\* Կարծեմք մէկ այս բառը (իւր) պեսի լինի :

\* Սարդ մը պէտք է իւր խօսքը կը սէ . ահա բարձր պատասխանի է մէջ համար զոր բացէ իւրաց կը մը բժինք :

իսկ ուրիշ ուսմնանքներն ուստւմնարաւ նըն թող ընդունին :

Տարեկան հիմք հաղար զուրուշ ծախքը ինքնան կը վճարեմ և 50000 զըրուշի մուրհակ մը հիմք թաղի երես փոխանաց կը յանձնեմ, որ յետ մահուանա իմ կոչքէս ստանան եւ կամ գրաւով կամ հաւատարիմ երաշխաւորութեամբ 0/0 10 շահով գործածեն և 5000 դահնեկան տարեկան շահովը Ասզաթիւեանի վարժարանը գարէ ՚ի դար հաստատ պահեն :

Մեր այս առաջարկութիւններն զըրի առնուելով կիւրակի օր սուրբ եկեղեցւոյ մէջ կարդացուեցան և աճուրդի գրուեցաւ, 15 օր պայմանաժամով, բայց նախանձորդ մը ըստ գանդուելով՝ մնաց մեր վայ և դաշնագիրն քաղաքիս երեւելեաց և թաղականաց ստորագրութեամբ մեղ տրուեցաւ և 50000 զուրուշի մուրհակը մեր կողմէն հիմք թաղի երեսփոխանաց յանձնուեցաւ : Ապա և մեք յուսալով Աստուծոյ անհուն ողբրմութեանը 1869 Օգոստոս 1 էն սկսանք շարունակել սերտ սիրով և աերամբ մինչ ցվախճան կամիսը շարունակել :

Երբ Արք. Բառնաբաս Վարդապետը Արագիւեր եկաւ, ըսովներ Լզած են թէ ինչը այս վարժարանը Սաղաթիւեան պիտի կրցուի . նորին Արքանապատութիւնը պատասխաններ է թէ, « Սաղաթիւեանի տաւած փողը ննձ բերէք, որպէս զի նորա հետ խօսիմոյ Հակառակորդը երբ դրամին ճայնը կը լսեն, կը լսեն : Այս խօսքերը երբ լսեցի խորյու խորհրդացն ինդիր տուի թէ . » Այբան որ գտշննը այս Ծայն տակ մոեր և յօժարութեամբ կը տանիմը, սակայն կը տեսանեմք որ մութի մէջ և մեր վարժառան վերայ խօստիներ կան . կը ինդրեմք որ աւտոնք ՚ի լսու դան, մեր մինչեւ ցարդը ըստ ծախուեր տան, որպէս զի մենք եւս վերհագիրը վերցնեմք եւ ազդիս ուրիշ ծառացութիւն մը ընեմք ո:

Այս ինձրույն վերայ ընդհանուր

ժամակ կազմելով ինդրերը քննելէ վերջու մեզ պատասխանեցին թէ « Ոչ յոյտ նի հակառակով մը կ'երեւի և ոչ նախանձաւոր մը, ուստի ըստ նախկին գաշեագրութեան ձերում շարունակեցէքու այսպէս ասելով Ատենապետ և Ամենագաղիր էֆենտիներու ստորագրութեամբ վաւերացնեալ դաշնագիրն մեզ ու զարկեցին . բայց և այնպէս մեք երբ վարժարանի վերհագրոյն մրատեալ լինելը աւեսանը, Քաղաքական ժողովց բողը տուինը և ասացնեմք թէ, « Զեր վարժարանիր ձեզ լիսի, մեք նար ՚ի նորոց վարժատուն մը շնեն կը առամք ու բայց Քաղաքական ժողովը զմել յորդորեց և քաջալել եց, որպէս զի դարձեալ շարունակեմք . և ապա մրատեալ վերհագիրը մաքրելով տեղը գրին :

Իսկ դարսով Օրագրս այն խօսքին թէ, « Սաղաթիւեանը կտակեալ գտամարը պէտք է ուրիշ մէկու մը յանձնէ, կը պատասխանեմք . Մեր ամեն ժամանակ պատրաստ և մք քաղաքիս Աղպային Վարչութեանը յանձնեն կրտակեալ վաղը հսկողութիւնը և խնամոկողութիւնը մեր վերայ մնալով ըստ գաշնագրոյն . բայց քայլութիւնը ինչ պատճառաւ յանձն չառնոյր : Կ'աղացեմք Օրագրս խմբագիր էֆենտին՝ որ համազէ Արագիւերի Աղդ . վարչութիւնը, որպէս զի յանձն առնու ընդունել մեղմ մէ 50000 դահնեկոնի գումարը՝ տալով մեղ և Աղդին այնպիսի վատահութիւնն եւ առանձնութիւն՝ որ անխափան տարու տարի սիմակ կարողանայ վաճարել Սաղաթիւեան վարժարանի 5000 զուրուշի ծախուը . յայնժամ մեք եւս գոհ և նորհակալ կը լինիմք թէ Խմբագիր էֆենտին և թէ քաղաքի Աղդպային վարչութիւնն է :

Ահա այսպէս մեք ոչ ՚ի մժան եւ ոչ յանձնեան ուրիշ գործած եմք, այլ պայմանաւ և գաշնագրութեամբ եւ հոգրենակցացու ընդհանուր հաւանաւթիւնը յանձն առաջ և մինչ որ զի մասութիւնը հայկակն մանկաւոցին բարցարկան եւ մասու որ զարդարան

ըստ կարի մերում հոգ տանել, որով  
ազդացիք մեզմէ եւ մէք յազդայնոց  
գոհ և շնորհակալ եմք :

Ուրեմն Բնչ կը վնասոէ այդ անձը՝  
որ վարժատան վերնագիրը մրտելուն  
նման մթութեան մէջ առանց ստորա-  
գրութեան նամակ հրատարակել կը  
տայ : Մէք այդպիսեաց նպատակն ու-  
ժիշբան չեմք տեսներ, բայց եթէ գոր-  
ծողներու ցմքը ջատել և վարժատան  
յառաջադիմութեան համար նիւթա-  
կան օգնութեան խորհուրդ խորհող  
ներու խորհուրդն խափանել : Աղա-  
շեմք զԱստուած՝ որ այդպիսի անձանց,  
ուր ուրեք որ կան զգաստութեան հո-  
գի տայ . սրպէս զի նախանձու մահա-  
սիթ քնէն արթննալով կենաց և հո-  
գւայ փրկութեան արժանանան :

Սա եւս չը մոռնամք ասել, որ մէք  
մեր գանձագրութիւնը ազգին հետ ը-  
րած լինելով, եթէ ես Սաղաթիելեա-  
նըս և Սաղաթիելեանք ձշդիւ չը գոր-  
ծազրեմք՝ մեղադրելի եմք և արդարե-  
կ'անիրաւիմք . նոյնպէս յազդայնոց ով-  
ոք և իցէ եթէ համարձակի մեր գաշ-  
նադրութիւնը ուղբի տակ առնուլ նոյն-  
պէս կ'անիրաւի և չէ կարելի . վասն զի  
իմ դաշնիքս ոչ թէ անհատի այլ ազգիս  
հետ է :

Այսափի խօսելէ վերջը Քրիստոնե-  
ական անցիշաշարութեամք իմ շարա-  
կամ թշնամեացս բարիք կը մաղմեմ  
և ազգիս Հայոց ու Հայրենակցացս ան-  
դորրութիւն և խաղաղութիւն հայ-  
ցելով կը մնամ ազգիս օդակն համար  
պատրաստական ծառ այ :

1884. Յունիոր 17:

Առաջին Կարապէտ  
Սալլիկէլուան :

## ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Ամսոյս 7ին Ա. Ծննդեան հանդէ-  
սը ամենայն խաղաղութեամբ կատար-  
ուեցաւ ըստ սովորութեան :

Հետեւեալ զարմանալի լու ըլ Յուգ-  
ուէի Արժ . Տեսուը հազրդեց 23 ին :

“Մօտ օրերս Գաղայի մէջ հետե-  
ւեալ հետաքրքրական գէպքն տեղի  
ունեցած է . գողին մէկը գիշեր ատեն  
տուն մը կը մտնէ , ուր միայն երեք  
հոգի կան եղեր, այն է հայր մը, մայր  
մը և փոքրիկ տղայ մը : Գողը երբ կրո-  
կրսի տան մէջն եղածներն ժողովիլ,  
տղան որ արթուն է եղեր, կսկսի լուլ.  
Գողը որպէս զի տղուն լացէն հայրն  
ու մայրը չ'արթնան, դուրս կը տանի  
տղայն և դառնալով իւր գործը կը շա-  
րունակէ . տղայն գարձեալ կը լույ , ո-  
րոյ վերայ հայրն և մայրն արթնալով  
կը լսեն տղուն ձայնը , որ դուրսէն կը  
դայ . անմիջապէս դուրս կը զիմեն,  
գողն եւս սրպէս զի չը տեսնուի դը-  
ռան ետեւ կը պահուի . որ ատեն  
տունը յանկարծ կը փչի , տան աէլը  
իւր ընտանեօք հանդերձ կազատի , իսկ  
աւազակը իւր չարտեն զոհ կը լինի. երկէ  
րորդ օրը տունը մաքրելու ատեն զար-  
մանալով մեռած մարդ մը կը գտնեն  
դուան ետեւ որուն քով և կը գտնեն  
պարկ մը տան կարստեօք լեցուած ,  
յորմէ կիմացուի մարդուն աւազակմի  
լինելն ” :

Ճշմարիտ է , որ Աստուած շատ  
անգամ թոյլ կը տայ չարագործին իւր  
կամքին հետեւելու , շատ անգամ կը-  
պասէ համբերութեամբ , որ անօրէնը  
իւր անօրէնութեն ճանապարհէն գառ-  
նայ , բայց երբ նա՝ Աստուած համբե-  
րութիւնիլ ՚ի շարն գործ կը գնէ , այն  
ժամանակ Աստուած եւս իւր արդա-  
րութիւնը կսկսի ՚ի գործ գնել այս ուշ-  
խարհի մէջ տոլով զանազան պատիժ-  
ներ , ինչպէս պարզ կերպիւ կը տես-  
նուի վերցդրիալ գէպքէն :